

Ур. Красильник

Сибирь
западно-средней

1920.

9(47925)

11-93

4.18

97

05 SEP 201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԱՐԿԱՆ Վ. Վ. Պ. ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅԱ

24 JAN 2006

9(47.325)
Q-93

ՄԱՏԵՆԻԿ ՄԸ
ՖԱՆԱԼՈՒԹԵԱՆՑ



1920
Տպագրութիւն՝ Եկեղեցին,
Ա. Տ. Ա. Ա.

ՀՀ ՀՀ ՀՀ

25.02.2013

0196

95 SEP 20



3481-2002

47-90 |

Ձ Յ Ն

Ա. Տիարց Շալվարնեան եղբարց

Պ. Պ. Խաչատուրի և Մարտիրոսի

Արդեօք պիտի կրնայի տալ նուեր մը այնշափ քանել որչափ յարգի տան այս տողերը, որ պիտի մնայ անջինջ ու անմռազ. չէ թէ՝ այս տողերը այլ ժամերուն արժին անմռազ պիտի մնայ այն պատուական, մարդասիրական ազնիւ վերաբերմունքը, որ ցոյց տուիք երկոքին համազատք այն ահոելի ու խոմնելի օրերուն, երբ՝ դժբաղգ ու պէ բաղդ ձեր եղբայրներ ու քոյեր տեղիկ մը, վայրիկ մը կը փնտուին իրենց կեանքը փոկելու ու պահպանուելու համար. ու ահա երկու պատուական եղբարցդ գործարանը, սիրտենիդ ու խակնիդ տամադրաւած էք. Ու չի մողաք ազատութեան օրերուն ալ Զեր վանմ պարտականութիւնը եւ ազնիւ վարմունքը ցոյց տալ ուր որ պէտքն ու պարտի կը պահանջէր:

Պատուական եղբարք, գրեոյլս Զեզ կը ձենեմ ի յիշատակ Զեր այնքան ազնիւ վարմունքին դեսի Ազգն ու պարտականութիւն, ու այդ Զեր ոզին կանուխն ալ մեզ ծանօթ ու սա պահուն ալ դուք եք որ գրեոյլիս նրատարակմանը ամբողջովին կը սատակէ:

Խորապէս Շնորհակալութիւն եւ Օրհնութիւն:

ՅԱՐԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ



Զէ՛ խօսքը կ'անցնի ու զիրն է որ կը մնալ,
այդու ցանկացի գրի առնել դարերու ընթացքին ան-
սափրնբաց եղող սա՛ պատմական մեծ օրերուն հոս-
ուն հոն խօսած բանախօսութիւններս, Եւ ի մի նաւատել
ու հրատարակութեան Տալ, դոյզն պարտականու-
թիւն մը կատարած ըլլալու փափաքէ մը մղուած,
Եւ միեւնոյն ատեն յամենայնի վւտայ ըլլալով քէ
ու Եւ իցէ աշխատութիւն իր օգտակարութիւնը կ'ա-
նենալ:



ՄԱՏԵՆԻԿ ՄՅ ԲԱԿԱԽՕՍՈՒԹԵԱՆՑ

Խօսուած Պէյրութ այս երեկոյին Ազ, այս
առաջին անգամ նրանիցւած էին Հայ Ա-
գլունի բանակին Խնդրացես Պ. Տօմիքո իւր բայր
Տրանսացի եւ նայ սպանելովիր, եւ Պէյրութ
Հայ ժողովրդեան բնտեհալ դասակարգը:

1918 1)27 Unj.

U

ՊԱՐՈՒՆԵՐ ՈՒ ՏԻԿԻՆՆԵՐ,

Տարիներէ ի վեր սա փառաւոր օրերուն մէջ ինչ չպաշտպան իրականութիւն, ինչ անսպասելի ժամեր, և ինչ պատմական Այսօր մը...։ Հաւաքուած ենք պատմական այս օրին, թէե դեռ սրահերնուն սարսալի աներուն ցանցնուքը, և հոգիներնուն խորքը սարսափներու վերյուշքը, ու մտքեր հուս կասկածի թափթփուքը, բայց ա՛լ ցնծուն ու ծիծղուն իրականութիւն, երեկուան զէպքերու դահավէժ ընթացքէն

մեզի դարձնել կորսուած հայ մտքի ծնունդները, որոնք յաւ-
էիտինապէս շիջան. ո՞ւր զտնել կարմիր էր հարիւր հա-
զարաւոր անմեղ փոքրիկ նահատակներուն քնքուշ հրեշտա-
կալին դէմքերը, և վերսալին մեզ յանձնուեր բիւրգ միւրօց ան-
թիծ հայ մարտիրասներու մաքրութիւնը՝ Ակուած պատուին,
կուսութիւնը՝ մեր սրբամաքուր քոյրերուն, խորտակուած
ջախջախուած սիրան ու հոգին որդեկորոյս մայրերուն,
սրբապղծումը անթուելի դիակներուն հայ; կտրճաց: Եւ
դէմքերու յաղթական գահավիմումը, մեծ դաշնակիցներուն
փրկիչ բանակներու քառեակ դրօչներու պահծալի ու փառալի
վէր վէտ ծածանքովը, անշուշտ ո՞չ սովորական բանակներու
զնացքավը, այլ հսքայաքայլ ու յաղթապանծ, և այդ ազա-
տազրումի ուղղմածակատները անտեղի տալի, անխորտակե-
լի գրոհներով ու խուժումներով միբճուեցան թշնամի սահ-
մաններէն ներս ուր դրին իրենց պողպատ ոտքերը ճիշտ ու
խակ թշնամիներու փիտուն սրտերուն վրայ. արդար պատիմը
մեծ մարդասպաններուն, եղեռնագործ այդ դինակցութնանը
Մէկ օրէն միւսը պատագրելի տիեզերական նուածումները
մեր մէջ կը վասէ կը հրդեհէ տենդը վրիժառութեան, դա-
րերու հիւսուածքովը ջղագրգիռ: Սա երեկոյթը զորս սար-
քուած Սրեմելուն Լէզէօնի բարձր սպայից իպատիւ. Ոյո՞ պի-
տի վայելնեք պահ մը պատմական այսօրի ներկայ ուսպէնե-
րուն մէջ, մեր մէջը ունենալով Ֆրանսական մեծ ազգին
վեհորդիները կուշտ կշտի, նուե նահատակ այլ կենդանի և
ապրելու սահմանուած հայ մողովուրդի քաջ սպաները, թող
ապրին թէ վեհորդիները և թէ հերոս որդիները: Առաջնաները
ազատութեան դատին ու արդար իրաւանց մէջ նետուած անեղ
մարտնչումներովը ոգորուն ու յաղթական, խսկ երկրորդները
իրենց հայրենի երկրին ողատակըրումի շատ արդար պահանջ-
մանցը ի խնդիր, երկոքեանք ևս ծառացած ու ցցուած ազ-
տառութեան թշնամի դարաւոր ժահրու ու բորոտ թշնամեաց
գէմ: Ու կրակի մկրտութիւնովը մկրտուեցան Արարայի բար-

— 6 —

պողթկուն: Ահ երէկը՝ սա՛ ցնցող ու սարսուցնող երէկը,
որուն երբ կ'անդրադպոնանք խոր երկիւղածութիւն մը մնզ
կը շրջապատէ, զի մեր աշեր սրեան լայն ծովերու տարա-
ծութիւնը պիտի տեսնէ ու պիտի դիտէ: դարերէ ի վեր
հայրենի սրբավայրին մէկ ծագէն միւսը աւերի չղուլումի,
հուրի սուրի ընդարձակածաւալ հետքերը որոնք նոյնքան
դառն ու թարմ: Երկիր մը դրախտավայր, այսօր դժոխքի
վերածուած, հայրենիք մը իր հազար միլիոններովը այսօր
աղձակուոր եղած: Դարաւոր մեր ոսովին, կատաղի նախան-
ձոտին, քաղաքակրթութեան միծ թշնամիին մոլեզնութիւնը
իր էն սաստկագոյն թափին մէջ մոլեզնեցաւ, աղտոտ մրւտ
ոգին ծառացաւ ու կրկին ծարաւցաւ, և ոյսէն սարսափած,
Հրէշտային արշաւով մը նետուեցաւ լոյսը խափանելու, արեք
ծածկելու, որպէսզի իր Բուլի աշերը հանգիւտ առնէին: Ասիւ-
թը իր համար դիտուէէր, վաղուց ցանկւացածին կը հասնէր,
ողջ ու ամբողջ Հայաստանը ջնջել, աւրել, սրբել իոկ քար-
տեսներու երեսէն: Համաշխարհային պատերազմը հուրէ սու-
րէ պողպատ պարխապը հիւսէր էր ո՞վզ երկրին շուրջը,
մարտիրոս աղդին նահատակ որդեկիաց աղաղակը, սուկնու-
շիւանը ո՞վ պիտի լսէր ո՞վ պիտի դիտէր, անոնք կը խզդու-
էին մարտկոցներու, պատնէշներու ստորին ու ողորին մէջ.
Դերմանօթիւրք ժամանակուոր աներկրայելի(.) յաղթանակին
բառաջին ու շառաջին մէջ: Ու Սրեկերի Արեմուտցին Հայը
պէտքէր խորիսուէր, մորթուուէր վայրի ֆաղաններու ա-
րիւնոտ ճանկերուն մէջ դժոխքի ճիւղաղները սանդարամնուի
այդ հարազատները Գերման ու Թուրք միացած կը պուային
օն դործի ու ահա երկրի ամէն կողմը սկսած քր հրդեհն հա-
մատարած, ու տիրապետած արհաւերքն քստմնելի և լինդ
տարուալ այս բոլորումին մէջ, ո՞վ պիտի կրնար ծովացած
արցունքները սրբել, արեան հեղեղ դեսերը ցամքեցնել,
անապատներու աւազուտքին մէջ բրգացած, լեռնացած պատ-
ուական նշխարքը մերազնեայց հաւքաել: Ո՞վ պիտի կրնար

սանցը վրայ . Այս' Սրարատ մեզի համար որբագան , Սրտբան
ալ պիտի մնայ մեր սրտերուն յիշատակ մը նուիրական և
կոթող մը անջնջւլը՝ Ֆրանսական մեծ ազգին : Չը պէտք է
անոնեանլ երբէք ու ու ճակատներու վրայ ահեղ ոգորումը
պատուական վեհ դաշնակցաց , անոնց խոյանքը արծուէ-
թոիչ , մոնչիւնը առիւծինի , որք բերին մեզի պատմական
այսօրը , ազատութեան նոր արևովը փողփողուն ու Սրեզի
ադմանդ շամանդալներով բացանանչ . Այս Սրեզ որ երե-
կին մէջ կը շիկներ ու կը շառագունէր իտես ահալի ու տու-
կալի մեծ ոճիններուն , սրբապղծումներուն , ուսկից կրանիթ-
ժայռեն խոկ կը հերձուէին : Խնչպէս մօնալ ուսւըրանալ միծ
ազգն Ֆրանսան ազատութեան այդ մայրը ու անոր որբանք
Փարիզ ոստանը , ու նայնքան դարձեալ Ֆրանսացին , որ ոչ
թէ մինակ հայ նահատակւող , այլ միշա կենդանի ազգին
ու բոլոր ընկճուածն երին , բոլոր գերութեան ծանր ու կուռ
չթաններուն տակ հծծողներուն մայրը ու դայեակը եղան
թող ապրի : Կեցցէ՝ ազատութեան մայր Ֆրանսան իր բոլոր
պատուական որդեսկներովը : Զէ , իրաւոնքը ունինք և նոյն-
չափ արդարօրէն ուրախ ըլլալու , դարաւսր բարբարոսու-
թիւններուն , բռնսկալութիւններուն , անլուր ու քստմնելի
գաղանութիւններու միջնարերդերուն շառաչածայն մեծադը-
ղորդ անկմանց վրայ , չէ թէ լոկ անոր համար որ Սրդարու-
թիւնն ու ձևարտութիւնը վերերւած անչատօրէն կը գործէ
և մենք ուղարկի բարոյական արդար պահանջումներուն ընդ-
առաջ երթալու . համար փտկուած երկաթապատ դռները
բացուած կը ալ մենքն առջեւ ու առիթն ու պատեհու-
թիւնը ալ իձեւին կունենանք : Ազնիւ պարսնայք մեծ
սպայք Սրեւելեան Լլոգէօնի բանակին , այս' դուք էք որ փա-
կուած զռները կը բան ոք մեր առջեւ . այնպէս և ու ազնու-
թոր սաանձնելով Արևելեան լէգէօնի բանակի մարզումի
կը թումի պաշտօնը անշուշտ տարուելով ձեր մեծ ազգին
այն ոգիէն ոք մարտնչիլ , որիւն թափել ընկճուածներու ու

տառապողներու ազատագրութեան համար . ձեր այլ ստան-
ձումը չէ թէ մինակ մեր հայոց աշքին ձեզի կը բարձրացնէ
այնչափ անգամ վեր , այլ բոլոր մնչուածներու աչքին ևս .
անհունս դռն ենք , բազմիցս չնորհակալենք ու յաւէտ երախ-
աւապարտ հայ սրահրու մէջ . Ֆրանսացին անունը և իմաննաւորի
այս բոլոր բանակի բորոր մեծ ու փոքր սպայից ու ղեկա-
վարողների անունը պիտի արձագանդի անջնջելիօրէն ու
մշտնչնօրէն , ապրի'ք կեցցէ՛ք բիւրուցու : Մարզեցիք դեռ
մարզեցէք , առաջնորդեցիք դեռ արաջնորդեցէք և տարէք
յաղթականօրէն մեր բազմիցս սիրելի պատմական հայրնիքին
կիլիկեային ու անկից անդին ալ ողջ ու բոլոր Հայաստանին
հոն պանծացուցէք յաղթապանծ զրօնները . Որու ոտքին տակ
զալարի կորնչի սողոսկուն թօւնու իթը ու ջնջուի անհետք
զրախտասար մեր երկրի դարաւոր բորնի թշնամին , այն
ատմնն է որ միլիոնաւորներու բուրբ արիւնը ծովացած ու
պատուական սկներտիքը լինացած պիտի դադրին վրէժ գո-
ռուալէն ու պիտի զեղգեղեն փառ ք փառ ք յաղթակա-
նին : Անգամ մը ալ Պարսն Գօլոնէլ և գուք ամէնք պատ-
ուական պարոնացի սպայք Ֆրանսացի ու հայ ևս բանակն
ողջոյն Արեւելեան լէգէօնի կեցցէ՛ք :

Կեցցէ՝ Յը անսան , կեցցէն Ֆրանսացիք կեցցէն Մեծ
գաշնակիցք ու կեցցէ Հայաստան իր կիլիկեայովէ :

Խօսուած Պէյրուր լսարանին մէջ եւ յէտ
իրեն կոչ Եղիպտահանութեան թերի յուսած:

1918 նոյեմբերին

Բ.

ՈՎ ՊԻԾԻ ԱՊՐԵՑՆԵ

Շուրջ երեք ամիսներէ սր վերջացած է համայնաւեր զինաշառաջը, հուրի սուրի մասնուած հայ ժողովուրդի հատակուորները մատ 200,000ի անտէր ու անտիբական, անտուն ու անտպաւէն, անոք ու անօգնական, ամեն, ամենն ալ նօթի ու մերկ, դուհատ ու վհատ, զքուն ու բեկուն, մարած ու մեռած աչերնին, Արևելքէն Արմեմուած յառած ու սառած կը սպասեն ու դեռ կը սպասեն բառի մը՝ այս՝, պիտի ապրիք ու սվ պիտի ապրեցնէ, Յըր միլիոնաւոր գերեզմանակոյտերու սորսափեցնող զեզերը կոյտ կոյտ, խորձ խուրձ կ'ամբարտակին ու կը բերգանան, շուրջ 4 տարիներէ ի վեր մարտիրոսի համբերք թիւնով ու զերմարդկային տու կունութիւնով մը կը մարտնչին անողութ թշնամիներու զէմ, ու քանիք թիւրք ու քիւրտ և զերման անօթութիւն, մերկութիւն, ամէն թշուառութիւնով, Տիզանդերի, Թիֆիւս, Գոլեա, Մալարիա, Սպանեոլ ու առանց դեղի ու բժշկի հրամանոցի ու ին տարրախան սիջոցներուն իսկ զեռ քանիք թշնամիք անսակերի, անսպատճելի, անթուելի ու ոներեւակայիլի: Ահա այնքան հոչակուած նոյնչափ սրտա-

տրոփ սպասուած վերջնական ազտառազրումը կուգար կիանքի նորաշող Արևը ծաթեցնելու զերեղմանային, մնաելային այն շրջափակերուն Վանէն Առանա, Տրտպիզոնէն Ալեքսանդրասոլ, Պալտասէն Պալհասափին Կարինէն Սինա անսապատ և աւազուածքը զանալիք, և իրաւ է թէ փոթորիկը վերցած, յործանուցին սպասուաքը կեանքիը հերձող՝ դադրած ու կասած, բայց անսելի հետքը բիրտ ու զիրտ սրունքներու զես կու կորդզներու պաւեին սպասնացող, ջնջող ու անջիասող, անցնող ու աւելող զիթխարի ազենին սփառած ու ցանցնած և ոզոված արիւնի դաշտերը անհուն ու անձիք եղան ու զես սկրը յարգուն ու հօսուն, պէրազգ ու գժբազգ ժազովուրզին հոգիին խորքը ծլած ու ծնուած սահմեկումը, ԲՂբառումը մարմնի ու պատուի այնքան խենեշային ու հրէշային եղաւուոր կարելի չէր ալ հաւատալ վերապրումի, վերածնունդի դաշտափարին, որը պիտի աայ այն ներուժ բնոյթը զիստակտւելու ամէն ճիւազային բարբարոսութիւններու և չարք մը դալզանութիւններու, որոնք թուրք ցեղին են յատուկ: Անուրանալի է թէ կարմիր բորնիներու պետք նոյնքան տաշիկ-վիլհէլմը, իր արիւնատ ձանկներով որջին մէջ ինքզինքը բգատէ ճիւազային ու դիւային նուզաներով, նժանունակներ լարդուն քերձէ ազբարիկներու հետ, ահա յաւիտենական արգարութիւնը իր պողպատ ձեռքը զրած անոր նարուզունուուրեան զիսին, բայց նոյն քան անզութ ու անչափմը անողուք թշնամիերուն ինչ ըսկէ, մէկ կողմէն նօթութիւնը մարկութիւնը, միւս կողմէն ձիւն ձմուր, անհրաժեշտ պիետքեր ու պէտքեր կեանքի, պահանջներ սպառուսի ու գարմանի ու բիւր կարօտութիւններու ու սաներկայ ուրախ օրերու ու ժամերու մէջ որքա՞ն ան անսելի և որքա՞ն խոսոր համեմատութեամբ ազատ կեանքի աւետիս փաղանար, ազատազրումի շեփորը ձայնահաս ու մահուան ու սարսուորն և ճիւազ զէմքը զէմ գիմաց ցըռւու: ու ինչ նրադային պիտի Էլլար ու ցնորդային երբ վերամնուզը շրպիտի լրնայ

Հերթագրիլ :ու ո՞վ պիտի առքեցնէ . ո՞վ պիտի զանէ մթին
աճախելու լուրջ ու մառայիսագէ զերը , որո՞ք դէղացած
վտարանդի Հոյ մեր եղբարց ու քերց ձակուին ու զիսին .
ո՞վ պիտի ծաթեցնէ աւօտի ու առաւօտին լոյսի շաման-
դաղ գոհար պաղպաղաները գաղթական մեր հայ թշուառների
ճակաբին ու այտերուն , ո՞վ պիտի հանդերձէ թհեղները ծի-
քանի ճառագայթածին մեր հայ հերաններին ու կոյս քոյրե-
րին ու ո՞վ պիտի հիւսէ կանաչ արօտ ճականներու նարօտը
հայ մաքարիոս կեանքերուն ու խայտացնէ ու խնդացան
այտեր յօյսի ու հարսի վերածնող ու վերապրող հայրդիին
գու՞ն այս ո՞վ հայութիւն Ամերիկայի Եւրոպիոց ու
Եղիպատոսի գուն ևս որ անոր հիւզակ ու խղակներու թախծոտ
ու հերքու լացն ու կոծեր՝ զուարթէ երջի ժառքի աշետնե-
րու մրժունջներուն պիտի դարձնես . յուսալքուած , փշաք-
զուած , ու կասպակիտուած զեզանի ու կուռանի այտերը ,
գու՞նս որ ծիրկամթինով ու ծիածաններով պիտի հիւսես ,
պասկ մը զոհարերութեան , զափնիուր համբերութեան :
Եղիպտահայ բաց զիրկդ զերովազին ու ծոցդ կաթոզին ,
բաց որ քու սրտահատօրներդ գան իրենց սփոփանքը գտնելու
ու հոգինատօրներդ իրենց մխիթարանքը , իրենց ցաւը հինգ
դարուայ ու սարսուալի վիճակին վիշտը աննախնթաց 4 տար-
ուայ . ան երեկի չարաշուք աղէխարչ վերյուշքը անհաման
ու ալլրժան՝ զինքը մշտնջնական անկումին , զլորումին ,
ողբումին ու աշխարումին տարին ու իր անհամար սիրելինե-
րուն անդարձ կորուսին : Յաց սիրուդ ու քաակդ Եղիպտաա
հայ գուն որ աւելի մօտիկն ևս քու բազմաշարչար ու բազ-
մակարօտ հարազաններուդ տարագրուած , քու ու իրենց
հայրենի օճախներէն , մայրենի անուշ ու քնքուշ բներէն ու
նեատուած բոնի քշուած տէղերու խոցերովը շարաւոտ հա-
յաւաւի ու աւազուաթներու . մէջ ուր երկինք օտար , մթնոլորտ
ու օդ անհրապար , լուսինն անընտանի ու աստղերան-
մերձ ամեն ամենը . մօտիկն ևս եղբարյուղ դաշկացած ու յաւէտ

ողաւոր քերցով կմախացած . սիրաէդ գորովը առուացուր ,
որ իրենց հայրենիքի պատուքը անցնեն և քակդ , որ խոցեր
ու շարաններ դարմանուին , բա՛ց հողեակդ Եղիպտահայ ու
դաշտ մը աշխատութեան , որպէս զի գան ու զան արան
ու շարան այն անիծնեալ ցուպովը աքսորականի , մահուան
կարմիր ու քարկիր սաւանումը իրենց զլիսին ու ճիաբն .
մեղմուլ մուցնել վութայ անմար անմու հուրը , որ բոլո-
կած է իրենց մարմնովը ու հոգւովը , և որո՞ք փրթոն մը
հացի համար վաճառեցին իրենց հոգեհատորները ու ծախեցին
ինչ որ իրենց համար նուիրական ու չատ թանկ էր , ու ո՞ր
մայր այդ անգին զնողութիւնը յանձն չպիտի առնէր երբ
իր շուրջը հաւքատած մանկիկներ հաց հաց կ'աղտղակէին ,
ու պուտ մը ջնուր մայրիկ . . . ու կոյսեր ասոնց հետ ախ
կուր մը քարոջի , բաթ մը ըլլար պատառուն զոնէ ծածկելու
համար իրենց մաքուր պատաւը . . . ու ո՞վ պիտի տար խելա-
կորոյս մայրը . . . որ ինքն իսկ ատոնց կարօտը ունէր Մար-
դիկ գաղանացած էին , վայրի լկտի խենեշանքով հրէշացած
իր կախկատէին ամեն սրբութիւն ու քարացած՝ աղիողորիմ
ծիչերէն զիւային քրքիչներ կաթակէին : Այս օրիս վերապ-
րզներուս համար զիս ցաւեր ու վիշտեր կան , արիւն ու
արյունք հոսուն են , հացի խնդիրը նոյնն է , մերկութիւնը
նմանապէս , անտուն ու անապաւններու համրանքը շատ է
50,000ի մատ Հալէպ , 10,000ի մատ Համատ , Հուս , 35—
40,000ի մատ Դամասկոս , իսկ հոս Պէլրութ իր շրջականնե-
րովը (Տիբոլիս , Տիւրոս ու Սիդոն և Լիբանանի ալ վայրերը
միասին 2000ը անցաւ , Անթուուայի որրանոցը դուրս , որուն
գումարն ալ 1000ի պիտի մօտենայ) : Հիւանդութիւններ
քոնջ , ուրուկ , բոր , աչքի հրւանդութիւններ , անարիւնու-
թիւն , մալարին ու որ մէկ տեսակը ըստնք ցաւին ու ցեցին ,
սոսկալի վիճակ անտանելի կացութիւն , և որ աւելին 50000ի
մատ եթէ չունք , չենք չափազանցած լինիր հայ օրիորդներ
աւելի , կիներ ու փոքր մանկատիք զեռ իրենց ծնողներու


դահիձներուն մօս, իբենց պատուին ու ամէն ինչին թշնամի
այդ ազգաւա արարածներուն լսիրչ նայուածքներուն տակ. .
տարուած ու լծուած նև կոյսիր պղծութիւններու հետ, լոյ-
սեր խաւարին ու տարտարոսին հետ, մարդկեր գաղաններու-
հետ, այսպէս բիւրաւոր հայ պատուական ու համեստ լանջեր
ծով ծով ցաւերով աղէտանջ. կոյս ու յօս լիս լիս վշտերով
օզակաւորուած ու կուռ ու բուռ շղթաններով: Հայուն յա-
տուկ ազգուուծաւի աշերու բիւրերուն խորը, բունը, ցինծի,
խինդի շողուն ուղեղուն ճառագայթները չե ցոլացիկ, ոյլ
նսեն նժղեհներուն դժնէ կեանքին այրող մրրկող կոփիծնե-
րուն կրաին է որ կը կածկլտայ. իբաւունքի ու արգարու-
թեան մնած յազիմանակի փառայել գաղտափարին, նորիրական
մարմանցուումին անոր վերերեւումին յազիմական Ա. Յարու-
թեանը արժանացանք, ու Անոր վիճակով ձայնը որ դուքերէ
ի վեր զօգանջող ու արձագանգով թէ՝ քաջալիքուեցէ՛ք զի
ևս յազիմիցի բարբարոս բանտկալութեան, գաղտանային ըլու-
նուգիտութիւններու: Սա մեր ամէնուու տեհնջանքը չէ՞ր մեր
երազը՝ անուշ անուշ, մեր իսէկալը՝ սիրովի ու պաշտիլի և
յա էս երկրպաղէի ու պայտէնա ուն' մեր հուատքին վաեմ
խորանը. մեր իշականացած յայսերուն կուռքը ու մեր հողի-
ներուն Սոսուածը չսփափի ըլլայ. բայց ուր ին ձերնք, ուր
հաւառք ու յօս եւ հոգիք երբ՝ անողոք մահուան հետ զէ՞մ
դիմաց ին մնրնք. Հայ ենք մնաք այ անմնք ալ ու զուք
ալ, մննք ու անմնք ամրովչ անոաք, թափառական, վտարա-
կան ու գուք հանգիստ անզրդով ու անահ. մնրնք ակն-
կալ ու ակնառեն ու յօւսայես, իսկ գուք ամէնքդ Ամերի-
կահայ, ներոպահոյ ու եղիպտահայ անոնց վրայ զուրգու-
րալու պարական, անոնց արցունքները արեկու պարտքով
արբազան, բիւրաւոր պէտքերը հոգալու բենովլը. Նուիրա-
կան: Պահ մը Փարաւաններու երկրէն ու բուրգերու զարա-
ւոր կոտարներէն նայէ թափառական եղբարցդ ու գերցդ-
կար ւահը, որոնք Սինայի ու Տէրզօրի, գաղտապահ ու Մի-

ջաղետքի անապահներուն մէջ եթիար 4 տարիներ է որ կը դեղերին, Մովսէս մը չունեցան որ միջնորդը ըլլար Հայո Ենովացին, մասնաւոյ ու լորամարդի աելոց ցնելու համար, ո՞չ ալ Մովսէսեան գաւաղան մը, որ Միքայացի տպառաժուաքէն ջուր այսեցնէր երբ՝ բիւրաւորներ պուտ մը ջուրի հինգ սովի կուտային և զարձեալ կը խնայուէր իրենց. ո՞չ ալ պղինձէ օձ մը կերասղ եղաւ, որ թունաւոր մաշացու հիւանդութենէ բանուողներ անզամ մը չուռ տային իրենց երեսներ զէսպի ալդ բուժուելու համար. Հինն իսրայէլի Փարաւոնեան առասպանքը այդ երկրէն, բայց անոր առաջնորդողն եւս այդ երկրէն, զուն ալ եղիր նոր Մովսէս մը վետապրու նոր Հայուն, պատուիրակներ փութացուր կած լնարիր, որսնք Մովսէսներ լինին. Եղիպատական սովորաց զառ ապանձներ կերաէ ու տառքէ որ Միքայացի տպառաժուաներէն ջուրեր հսկեցնին պատրող ժողովուրդին ու բարձրագուր օդնութեան ոսկի սիւնը, որ նայողը բժշկութքաղցի հիւանդութենէն ու Մարդիամներ հասցուր չէ թէ թըմքուկ զարնողներ այլ իրենց ձեւներու աշխատանքովը մերկերու առախմանը ճածկուցներ: Յուրդերու երկրէն Պալեստին եան ու Սիրիական գաշտերուն ու հոմիաներու. Խորքը ուղղէ նայուածքը ու մի՛ սարսամր ու ո՞չ սսոկայ, անոնք օտարներ չեն այլ քուկիններգ են երթինմի արկնայք փափկանները, հայրենի երկրիդ դուռանքը զեղաղեղ ու հիականները, հայրենի երկրիդ դուռանքը ու հիականները մի՛ արագէր երեսոց շուռ գեղ ու հիմուկ ուրուանկարներ. . . մի՛ արագէր երեսոց շուռ ատլու, դիտու անոնց աղտոտ ու հերձու ցնցոտիները ու այն բիւրաւոր պատուածքներէն կուտական մարմինի երեւուանները կը քատմի-եցնէ քեզի, ցնցոտիները որ. Խոտի շոր փունջերով հիւանդան: Արեւուագէն ամէն վայրիկան լուրեր ոգիսորին ու սրտապնդիչ, Արեւելքն լոր մին սրտամմիկ հոգին գողձկիկ, ու պիտի ըստո շարունակ ողջեր երեմիական բայց եղիտ մը ըլլալու համար պէտք ունինք մաշկեակի մը որւն վրայով կարենայինք ցաւերու. Յորդանանէն անցնելու և

Եսայի մը, որուն բողոքող գոռացող ձայնը Յեղարէները ու երենները Քորերի լեռներուն վրայ կանխաւ չքացնէինք, ոյս այս խոշոր աւերքը չի կարենալին գործել: Աս երկու ամսուանս մէջ կարդացնք հատուկոտոր թէ ինչ զոհողութիւններ ըրած են մեր հայ աբգրտիք ու քուրութաք արտասահմանեան, անշուշտ զուք ալ հետզհեաէ կը կարդաք ու իրազեկ կը լլաք թէ ինչեր ըս քաշեցին ձեր աբգրտիք ու քուրութաք թափառական ու գաղթական: Ձեր զոհողութիւններուն զիտակ ենք, ձեր անձնութիւններուն երախտապատ ենք ու կարողութիւն մազթող Ձեր բոլոր այն ժողովներուն, միութիւններուն, մարմիններուն, որոնք կազմուած են հայ խոշոր տառապանքին մնալմացումին ի նպաստ զովելի ու յոյժ զովելի ձեռնարկներ և սակայն ենթող եղիք և զիտցէք թէ՝ այդ ամենը իր լայն առումին մէջ չը պիտի կրնայ ընել այն որ ներկայ ահաւոր թշուառութիւնները կը պահանջեն նոյնքան խստօրէն և որչափ ստիպողէն, այս' զիտցաք կտարել պարտաքերնիդ երբ օրերը տիսուր ու ապագան մոայէր, իսկ պատճական այս օրիս ու պատուական վաղուան համար ա՛լ աւելին կը պարտիք, ու փայլուն ապագայի մը՝ յայսիդ համար յոյժ շատ աւելին: Հայորդի հարուստ, քու պարտիք սովորական ձեռվ քանի մը ոսկի տալ պէտք չէ ըլլայ, որ երբեմն խարք պէլասի, կամ խօսւեի թէ տուող մը է, և կամ էջ մը գրաւէ ո՛ և է մէկ լրադրի սիւնակներուն մէջ. ո՛չ, շատ աւելին կը պարտիս, գուն քու չափուղ եթէ Ռալլի մը և Քարնէկի մը չի լինիս քու ցեղիդ հանդէպ քու պարտիք չես կտարած լինիր, գուն քանի մը տարուայ համար մի՛ ապրիք, զա՛ շատ մի աննըշան անցք պիտի լինի երկրէ երկին, այլ փափաքիր դարերու համար ապրիլ որպէս մի վարդան. այս մեծ աղետը զարժանելու համար հարիւր, հազար ոսկի տալով չի պիտի կրնաս պարտիք լրացնել և հանգիստ և անվրդով խիդէ մը կը եւ, այլ առանեակ, քսաննեակ, և երբ ցանկն ու ցուս-

3481-2002 (97-90)

ցակը կարդանք ամէն լրադրական սիւնակներու, մէջ ովկտի հաւատանք թէ վազուան Հայոստանը պիտի ապրիք, կը հառատամ թէ եթէ տեսնայիք ովկէան ցաւերն ու թշուառութիւնները, ձեր անեցածին ամրոցներ պիտի արարագրէիք: Հայորդի արհեստաւոր ու զործաւոր, զիտինք թէ շամ անգոմիներ մնէ զրկանքներավու չորչաբանքներով հացիւ կրնաք բաւեցնել ձերիններուն, բայց ասոնք ալ ձերը չեն, ձեր հարացատ եղբարյ անժամանգները չեն, ինչպէս չէք կրնաք զոնի ձերինները, աղաջանքով ու արտասուրով կը որբէք, մեռ որբեցէք բիւրտ սրիներու արցունքը հացիւ ու զգիսափ, զեզի ու զարմանիւ համար, պահ մը աչքի տաջն ունեցիք հապարաւոր որբաւնիներ որ անօմութենէ մեռնելու են զատապարաւուած, ու իրենց ողբաժնուկ ու անհեղողեկ աշունիւկով զթութիւն օգնութիւն կը հացիւն ու հուբչամի կուսանք հաց ու հացին առաջ լաթի կառը մը իրենց կոյս մերկութիւնց ծածկելու համար, բոէք ո՛վ Հայորդիներ, ձեր այս առուույ կաշանդն ու ձնունդ, Տօն ու ծառ և ձերիններուն նաէրը թող լինի մինաւի ձեր վաստանգիները կշատցնելու զործը, իսկ զուն Հայ Տիկին ու Օրիորդ, եկած հրապարակ զօտեսորէ, ու ողեարք հանգէտն ու հրապարակ Հայկական, ծառացիք' քիր քայլ ծարուածներին, պատուքը անցնելու, զուն 40 առարուայ սնուն մը և ին շրբ համեստ մը ունիս համաստթեան ու հիրսութիւնն, հիմակ պիտի թազո՞ւ որ քայլերուզ համաստթիւնը զիս ոտքի, տալ' ու գաղաներու լիմիր երանելու կը, ու մաս լինի պիտի տանին, որտի՞ն ները որ պատառ մը հացիւ համար զես ու ուղուն ծաներու, այն որ քու դարաւոր համբաւու ու հարութիւնից կը կազմիր ովկիք թայլ, տան որ վառաշաներ տեմներով քու կայս զաւակացդ ու քերցը մարմինները ցնուութիւններէն զուրս ցցուած՝ կմուշի ու իրրի յաջըտանայուած քովը զինովնան, զին պատմութիւններուն լուսներ մայրական



քնքուշ ոռ փաղաքուշ սրտի թրթիոը, ու այնչափ անգամ քարանալ, չը լսելու քո անմեղուկ որբուկներուդ աշ-
զազակներուն, որ կը յանկերգեն անօթի ենք մայրիկ...
Հաց ու լոկ Հաց մը՝ ոչ թէ Հայաստանի անուշ անուշ միր-
գերն ու քաղցրաւենիները, որ քու անաշխ տանակիկինները
կը պատրաստէին ու քանիներուն ալ բաժին կը հանէին
հոչակեալ հիւրասիրութիւնով։ Պատուական Տիկիններ ու
Օրբորդներ բնութիւնն ալ իր անողոք անհրապոյր ու զար-
հուրելի օրելուն մէջ կը դանուի, ձմեռ է, ու կը սոսկամ
թէ քանիներ ևս զոհ պիտի գնան սնունդի Հզոյութենէ ու
հանդերձանքի պակասին համար, քոյրե՛րս պարտքէն աւելին
ըրէք, զի պէտքը անհաշիւ ու անթիւ է. կը հաւատած թէ
Հայը պիտի ասպի իր Հայաստանով երբ հայորդիք ու ու-
հիք գերբնական զոհողութիւններ ընեն. երբ կարդանք թէ
Հայ տիկինը, հայ օրբորդը իր բոլոր ոսկիէ, ադամանդէ,
զոհարէ ու մարդարիտէ զարդերը ողջոյն տուած է, նուիրած
է, պիտի հաւատանք թէ Հայաստանը կանգնուած է, ուին-
չո՞չ չէ, հայ քոյրե՛ր, ձմեր քոյրեր այդ դատին — ազատու-
թեան — համար, Արիւնին ու ո՞չ կը քստմիմ ըսկու պա-
տիւնին ալ տուին բռնադատուած ու բռնաբարուած ու դուք
այդ ոսկիի կտորները զոհարի քարերը չէք տար սրբելու
համար արցունքներ, վերապրեցնելու համար կեանքեր վե-
րապրելու համար սուզ պատիւներ որ ձերն ալ են կը հա-
ւատանք ու կըսպասենք։ Հայորդի' մտաւորական, զիտէմ
Դարաւաւկ աւ մշանջենապէս զրելով զրիչով ալ գուրցաւ, մե-
լանդ ալ պատուցաւ. ո՞ր գարի մէջ ո՞ր տարիններու մէջ չի
զրեցիր նոյն թշուառութենէ, նոյն աղէաներէն. մեծ զէպ-
քերէն, մեծ եղանակներէն, ոճրագործութիւններէն։ Երբ հայ
զրչի վաստակները կը պրալենք նոյնին է որ կը հանդպինք
կորենացիէն, թովմա Արծրունիէն, Եղիշէն, Հայ բոլոր
զրւածներէն ու գււսաններէն ու աշուղներէն նոյն ցաւի
երգն ու պատմութիւնը, Բագփիէն ու նալպանտեանէն մին-

և նորերս Ահարոնեաններ, ոչ ցաւը հատաւ, ոչ պատմադից-
ըը լսեց, հիմա սակայն փառք դաշնակից մնձ ուժերուն ե-
երախտադիտութիւն մեծ զեկավարողներին, որ մեզի տուին
այն Ազատութիւնը, որուն համար հինգ դարեկ ու մանա-
ռանդ չոլս տարիններ արեան հեղեղներ հոսեցուցինք ու
միւրատոր նահատակներու ծիվան ու տիստան հասակներովը
լսոններ հիւսեցինք Արարատէն մինչեւ Արարա. Հայ մտա-
ւորական զրիչը որէ, ծովերէ մելան շինէ ու գրէ այսօր-
ուայ ծով թշուառութիւններու ամոքումն համար որպէսդի
զաղուան Հայաստանի ապագան վայլուն ըլլայ։ Իսկ գուն
Հայ կղեր որ նոյնչափ նահատակուած ու մարտիրոսուած քու
սակաւաթիւ խմբակովդ վեր կաց ու յաւշ կաց, անցեա
պատմութիւնները նաև նորը, քո վկան են թէ գուն ևս քու
անուանի և բիւրից երանի Հայրապետներու հոգին, անմո-
սանալի վարդապետներու, ու պատուական հոդիքը թովսէդի։
Մաշթոցի, Չորսիորեցիններու, Մանդակունիններու, Խրիմ-
եաններու, Ղեսնդհաններու կը կրես և պէտք է որ կրես ու-
ունենաս ու հօտդ առաջնորդես իրենց նախնի օճախներուն
և ի վայրս դալարովզ, քու ճամբան խաչինը պէտք է ըլլայ
ու ըւուը անձնաղոնութեան և երբէք հանդստի ու փառքի։



Գ.

Խօսուած Փելքուր ի Հայ Կարողիկեաց
Առաջնորդաւանի բնդաշնհուանին մեջ:
1918 Դեկտ. 2ին

Մ Ի Թ Ի Ն Կ

Հրատութեաւած ևս բանալու Ազգ, այս մեծ հաւաքոյթը
առ պահուն խիկ, պատմական մեծ այս օրին, պահ մը կը
տարբէրիմ, մաքի այսկան մեջ կանկալու համար
խօսքեր, ու կը ատաւամսիմ բառեր ստեղծելու ու դիմալու
ողջունելու, ու ներքաղելու համար առ յուսաբից ու վաղ-
ուան երջանկալից մեծ օրերը, լաց ինչո՞ւ չէ որ սա
պատմական օրերուն երեկուան բիտու ու անոպայ ձեքերուն,
վանալուան վահճակներուն լուսուցած բիւրաւոր զանգակ-
ներուն զօդանչն է, դարերու ծացէն գետնի խորեկն զօդան-
չող, ևթէ ոչ զմրեթարդ տաճարներու կատարն երին ու հո-
յաշն զանգակաւուներու կտուրեներին, ահա ահեղագոչ
թնգանոթներու բերաններին է որ կը զուռայ, կը զդրդայ
զարով մինչ ցմեզ առարփողելու, պահճացնելու առ պատմական
օրերը անգամ մը ևս յուշիկ ուշ բեր տառապող հայրդի,
ինչ ձայն է ասի քեզի արտջափ ընտանի թէն հստմնի,
այդ ձայն քու կեանքն է, նորածագթթաշալայսի նոր զարթօնքն
է, ու քանի հեղ ու ձնչիչ, չի ու չի կոլորափ կարձա-
գանիփ քու հոգիիդ խորքը, այդ քառասուն տարուայ քու

պատկառելի վեհապետական հարստութիւններու ոսկեփող
փողհարքն ին, որ կը շեփորեն սա' օրերուս պատմակա-
նութիւնը ու վայրկեանների պ պունակութիւնը թէ Հա-
յաստան ա'լ ազատէ: Տարագիր հայորդի ա'լ վեր կաց իրրե-
սրաթե արծուն և իրրե ձախրաթե Բաղէի թոփը ու ձախ-
րէ դէն ձգելով քու տառապանքի մե օրերը իր բոլոր ահա-
ւորութիւններովն ու յուշքովը, ու գիշերի խաւար պա-
տումներովը, պատմական այս օրէն մինչ ց, 40 դար գէպ 'ի
ետ օրնեալ հայոց աշխարհի, քու ծննդալայրիդ նոյնչափ
պաշտելի հութիւններու ակնարկ մը նետէ խորունկ ու մը-
տացի ու յուշիկ յուշիկ պրատութիւնը, խորագննին քննու-
թիւններ, մանրազննին հայեսցքներ ձգիր գէս ու գէն ու
շուրջգ բոլոր, աւանդութիւններ, պատմագրութիւններ եր-
րէք չի վրիպեցնելով քու սրատես աշերէն, ու ահա ի՞նչ
մեծութիւններ, ինչ փառապանծ յաղթութիւններ, ինչ հա-
րստութիւններ, ինչ չքեղութիւններ, ինչ ցնծութիւններ
տօնական ու յաղթական, գաներ թագտորական, մական-
ներ արքայական, թաղեր ինքնակալի, ճակատներ անդար-
տելի, բաղուկներ անխորակելի սրաեր ողոքմածի, հոգի-
ներ վահմի, գանկեր իմաստունի, ու հայորդի անշուշտ պի-
տի հայրաւանա, պիտի ուռի կուրծք, ու հոգիդ վերանայ,
ու հայորդի լինելով պատիւգ պիտի լինի ու արիւնը երակ-
ներուց մէջ եռուեկի պիտի զայ, անչուշտ քու պրատումիդ
մէջ միակ փառքն ու յաղթանակ, գանեն ու զարխոնը թագն
ու մուկուը, իշխանութիւնն ու հարստութիւնը չին ուկ այլ
քու սրատես աշքերէդ չվրիպեցան քու մեծ տշխարհիդ մեծ
զժբախտութիւններն ուլ պատմութիւններ, զիյութիւններ,
մարկտկան վիճակներ, գանազրկութիւնը, զլորութիւնը, հզր-
գեններ, աւերներ, քայլքայտներ, զուրութիւնը, արեւն
հառութիւնը, լուց ու սուզի օրեր, անշիմանակն, ամայրա-
կան ատարիներ, գարաւոր տնական վիճակի, քանիցոյնաւա-
տան ու շահուստան, բարելապանն ու Անդրադան անպատա-

ներու խորքերը գերիէ վատարանդիի նսեն ու նսեմ կեանք՝
ճռաքաղուած եղեմի քո այդիներէդ. ոչ ոչ մի՛ յուսահու-
տիր երթ' քուն մնուած չես, այո՛ պատանքդ ա՛լ հիւսեցին
ու չորս դադաշակիրներդ անխիղճ անամօթ՝ այդ կեղրոնի
տերութիւններ բոււածները երր քեզ գերեզման կը տանէ-
նս, ատոր եզրին դուն ողջ գուրս կուգայիր ու բացուած
գերեզմանին մէջ իրարու եաւէ իրենք էին որ կը թաղուէ-
նս... մի՛ երկնչիր մի՛ յուսահատիր քու կեանքդ 40 դար-
ուայ է. Մարական կրակէն, Պարոկական կրակէն, Արո-
քացւաց կրակէն, Թաթարաց կրակէն, Եզիզատական կրակէն
անցոր Համիտը գեաննեցիր, իր աղասոտ ու կեղասոտ որջին
մէջ արորեցիր ու չնածին թալեսթ մը ու գայլածին էնդէր
մը ոյթա՞ կը ար քեզի ջնջել, սրբել այն քարտի երեսէն,
որը 4000 աշարուոյ գծուածք մը ունի սնջնջելի հոյուն կոր-
միր անարատ ներկովը արիւն: Հայը չը պիտի մնանի եր-
քէք երբ իր նախնեաց ողին ունի ու տոկուն այդ ցեղին կը
պատկանի, միւնոյն լեզով կարասայատուի, ու նոյն կրօ-
նով կը մնանի, իր կուրծքը կը բարախէ անոր զգացումովը
ու հոդին թրծուն հին վումութիւնովը, Մեծ նոյն Հայու-
տանը իր հոյորդիներավը, որոնք ցարդ ապրեցան, իրնց
գոյութիւնը պահեցին ու իրաւունքնին նոյն ուժուութեամբ
պաշտպանեցին ու պահանջնեցին. իր անկումին մէջ կանգուն
իր քայքայումին մէջ ողջ ու ամբողջ. իր տառապանքին
մէջ անվեներ, սպառնալի ներու քաջ ու խուլ՝ տմէն պատ-
րանքներու հանդէպ, անլուր գժբախտութեանց մէջ համբե-
րոդ, զրկանքներու տոկացող, ու արհամարհող բանտը՝ ու
զնդանը, կախազան ու մահը, դահիճն ու կարափնարանը:
Այս, հայ ազգը ապրեցաւ ու պիտի պիլի պատմականօրէն
շատ գերափափուկ ճգնաժամային ճակատազրական սա՛ այ-
սորին ա՛լ ու մինչ ցվերջ. պահանջող ու պատմական այս-
րին, ամէն հայ անհատ, պատասխանատու կամ ո՛չ խումբեր
թէ՛ միւթիւններ, կուսակցութիւններ թէ՛ յարանուանու-

թիւններ ամեն, ամեն ալ պրկուած ու լարուած ուշազրու-
թիւնով պէտք է հետեին քաղաքական վիթխարի դէպքերու
գահավէժ ընթացիցը, ժամանակի յլութիւնը ու հասունու-
թիւնը անխափի ամէն հայ անհատի և մանաւանդ զեկ վա-
րոզների վրայ պարա կը զնէ ծայրադոյն լրջութիւնով և
խորունկ երկիւղածութիւնով վերաբերուիլ, արիւնքամ ե-
ղած հօգեվարքի րոպէներուն մէջ տապլտկող, բայց զեռ ու
միշտ ապրելու կամք, կորով, արժանիք ու իրաւունք ու-
նեցող ցեղին ու աղջին հետ թէ հայր պահանջող ու պատմա-
կան մեծ օրին արժանի՞ է. այո՛, վասնզի իր պահանջները
իրաւացի ու վիսատացի են, ոչ թէ շատ նոր այլ դրաւոր
են. Ազգ մը որ զեռ կապիր 40 դարերէ ՚ի վեր իր ուրոյն
լեզուովն ու գրականութիւնովը, իր տոհմային բնորոշ բար-
քերովն ու վարքովը, իր ցեղին յատուկ առաքինութիւննե-
րովը ժրածան աշխատանքովը, և իր ստեղծողի մեծ ուժերո-
վը, ճարաւարաշէն հոյակապ մտածումովն ու ոգևովը, վա-
ճառականական հնամենի հմտութիւնովը և որ աւելին շա-
րունակական անկմանց, զլորմանց քայքայմանց անմիջական
յաջորդող իր կանգնուեմնորովն, քաղաքակրթութեան առաջ-
նորդողի իր որոշ դիրքովը Արևելքի մէջ. անշուշտ ու ան-
անտարակոյս իրաւունքը ունի ու կուտան. թէ ապրիլը ու
միշտ ապրելու ի: Հայորդի գու պիտի պա-
րիս քու ժառանգութիւններուդ տիրանալով, քու նյուկառ-
պիլու օրինաւոր է և վաւերացեալ, պատենական հարասու-
թիւնզերդ մէկ չէր այլ չորս մեծափառ ու վեհափառ թագա-
ւորութիւններ, Հայկալանց, Արշակունեաց, Յաղուատունեաց-
ու Ռուբինեանց, իսկ փոքրիկ թագաւորութիւններ, իսխա-
խանական աներ, Պայազափ տոհմեր շատ աւելոք էին, պա-
կառ չեղան սրդալան նախնեացդ մէջ ինքնակալներ Աշ-
խարհակալներ որպէս Տիգրան Բ. Արտաշէս Ա. քաջայազթ
թագակիրներ Տրտադ, Աշոտ Երկաթ Հեթում Կեւուններ Ա-
ղորմած բարեպաշտները Աշոտ ու Մարտաներ, Ուսումնասէր

ու օրինասէք Վաղարշակներ, որմէկը թուհմ հայորդիներ. չէ թէ ունեցանք լո՛յ մէր գահերուն վրայ գահակալներ այլ Բիւզանդական գահու վրայ երկառասան գահակալներ ու նաև Պուլիար գահուն վրայ ևս: Իսկ քու նախնեացդ ոտզ-մական վայրը, վինուց ճարտարութիւներ համբաւեալ էր, ու յազմութեան նժամը կը ծանրանար հոն, ուր հայը կեր-բեր: Համաշխարհալին պատմութեան ընքացքին իր պայ-քարի և վերապրումի փուլերուն մէջ հայուն գերը մէծ եղած է այն օրնեւ ց'օրս. նա բերած է իր աշխատանքի բա-ժինը, թէ ան լինի համեստ աստիճանով ընդհ. Պաղաքա-կրթութեան զրծին մէջ, իսկ արեան բոժինը անհամեմատ առաւելութիւններով. զիտէք սա մեր վոքրիկ արդը քա-զաքաէրթական տեսակէտով սրչափ նպաստել է Առորաբա-բերական Պարսկական, Հռովմէական և Բիւզանդական բըռ-նապետովթիւններու անկմանը, և նաև անկմանը երկու խո-չոր հակայ բանապետութեանցը. Առուս մեզի դրացի պետու-թեան մէջ եղած շարժումները շատ կիս կատար եղանակաւ մը բացարաւած պիտի լինէին, թէ յատկասէս աշադրու-թեան չառնուէր հայ ժողովուրդի ստանձնած ու կատարած զերը. թուրքին՝ այդ բանապետութեան, բարբարոս բըռ-նակալութեան զորը սասանեցնողը, ջարդ ու վշտը ընտու-ով եղաւ, հիմէն խախտեցնողը միենոյն հայը չէր: անշուշա-ամնատին ապուցը, Թալիսաթը հիմակ կը անսնէ ովլ լու-ծեց. Ածելեհան հորցը 17 օրուան մէջ, երբ սանքարով կը բորբանչէր իր վահակներու գիշին թէ՝ Համբար ՅՈ տար-ուայ չը կրցած ըրտած ևս ըրի: հիմակ ամենին լայտին է թէ Արեւելեան հարցը ինքը լուծեց, այս' վատին երկչուտ ու քանոտ սատակումը: Այս հայուն գերը եղաւ այդ շնախատաւորին մահը փութացնել, անոր նեխած, որդնոտած, զին ալ մէջ տեղէն ընդդիշտ բանալու ծանրութիւնը ու դատանքը ու-նենալ, ու անոր գերը պատուել ոչ միակ գերակիւու ալ վը-ռական իր արդիւնքովը ու հետեւանքովը թուրք ըսի չէ ու

անա կը քստմնիմ հաղեսարսուու, արդեօք կայ հայ մը որ չի սաբսուայ, չի քստմնի, իւուր այդ չըլլալիք բառն, բառ-մը որ իրը լուծես ու տաբրալուծես, Տիեղերքի գաղաննե-րու շաքըն է որ առջիդ պիտի գանես իրենց անուսնային ամէն տեսակ գաղանութիւններովը, բառեղծուուծ ու չըս-տեղծուուծ համակ գաղանութիւններու, անասնութիւններու նոյնացումը, մարմնացումը. մարդկութեան մեծ ու սիսերիմ թշնամին քողաքակրթութեան նախանձուտ պայքարողը, յա-ռաջդիւութեան անօրինակ ու անհաշտ հակառակորդը, հա-րըստութիւններու անյագ կողովատիչը, իրաւունքի, արդա-րութեան կուպաի, ու բռնարաարիչը, մաժուր ու սուբբ կուսութեանց վաւաշու լրբենի Ալիին ու պղծիչը, բաղմա-թիւ ցեղերու ընտանիքներու քանդիչ աւերիչը, անոնցմավ-անձնաւորած ու իր վրայ մարմնացաւցած ծինկիզներու, Զար-մագաններու, Ալիկթիմուցներու, Տօւզրիլ Բուզաններու, Շահ Ռուսիի, Ճինան շահերու, Ալիալան, Շահ Ապարանե-րու չար պիքը, ու որչմէի կը նաևմանայ անոնց անասնաձին խուժգուժ արարքը հին գարերուն մէջ, այժմուս՝ քամսներորդ գարուս... իրենց բարենաձագ գագաններու դիւանին ու հր-րէային արիւնծուծ խնեշանքը, ուսկից մարդ կը սոսկայ կը սահմանի ու իր մարդ ըլլալուն վրայ ալ կը զարանաց ու կը զզուի... Աւ քանի՛ ողբաս ու աւազ աւազ հառաջես անուելի իրականութեան մը առջև կը գանուիս: Դրաիւա Եր-կիր մը աւսօր աւելի լրեւմի, մախրակոյաի է վերածուած զուլումի անցիք հիւսուած քովը, ցամի ու մահի մասնուած ողջ Հայաստան մը մահատանի դարձած. մեր փառաւոր երկնարերծ ու մեծ լուսններուն հանգոյն են եղած ծիվան ու տիտան մեր հարագատաներուն զիսակներու կառկառները: կուռ ու կուչտ կողեր մը են սաբեր սիրականներու անթաղ ոսկերանիքը, ծորեւ ողջոյն մաքրածաթքուր կայսերու, համեա-տութեամբ համբաւեալ Հայ ունաշէն Տիկնանց պատուական նշխարքներովը հարթացած. դուշ ու դարան մեր արցուն-

քովը ողողած, ու արիւններով յորդած, անեզը ու անծայր-
անծիր տարտարոս մը են ըրած բաղմից սիրելի անուշիկ
մեր Հայաստանը, ուր միլիոնաւորներ խեղդուեցան, որ-
թուուեցան խաչուեցան անլուր աննման տանջանքներով,
աներեակայելի գաղանութիւններով մարտիրոսացած։ Տիե-
զերքի պատմութեան մէջ չի նախատեսուած ու չը գործուած-
տառապանքներով կենազրաւ եղած։ Փրկչին եօթ օրուառ
չարչարանքը ու-խաչը նկատի չառնուիր, ոչ ալ կուսաւորչի
14 տեսակ չարչարանքները 5-6 տարեկան մանուկ-
ներ իսկ Ակուեցան, ու պղծուեցան 80 ամեայ ծերունի-
ներ . . . դիմիներ ալ անմասն չի մնացին ոչ Ականքէ և ոչ
մծդնէ պղծումներէ . . . այնպէս որ պահ մը գաղաններն իսկ
շիկնած ու շառագունած ամօթի խանձէն ու խայթէն փա-
խան շատ հեռու . . . չը տեսնելու այդ գաղանային վայրե-
նութեան ու անաօնութեան անօրինակութիւնը։ Արեն ալ
այո՛ ան ալ շիկնեցաւ, շառագունեցաւ։ 'Ի տես այդ գաղա-
նութեանց, ամպեր վնատոեց որ անոր պատուածքին մէջ
իր լոյս արտերը ծածկէ, իր կոյս այտերէն իսկ երկնչելով . . .
չնչք գիտեր թէ երկինք ի՞նչ եղաւ ու ի՞նչ զդաց այդ պա-
հուն և իր ջինջ կապոյտ երկնակամարը արդեօ՞ք ի՞նչերով
ծածկելու ջանաց, չը տեսնելու համար այդ մեծ արատը
ամօթը, որ իր աստեղազարդ կամարին տակ կը գործուէր
այնչափ լրբօրէն, որչափ բրտօրէն։ անշուշա ասաղունք ես
սոսկացին, երբ լոյս ու յոյս սէտեր ու մարմիններ անբիծ
կայսերուն՝ կը լիկուէին չնական լարջութիւնով ու մծդնէու-
թիւններով։ Արգեօք մասեաց գաղաթը բազմող գունդ գունդ
հրեստակները չի սոսկացին երբ իրենց պէս մանուկ նմա-
նակներ գաղանային կրքերու տակ նողկալիօրէն պղծուած
կը հեծկտացին ու կը հերձուէին սրունքներէ բռնուած ու
կենդառույն . . . Ու գեռ Սատուած պիտի հոտոտէ հայոց քա-
ջաց արիւնները . . . և գո՛ւ կուսին՝ մինակ աչքովդ անքուն

պահէ հայոց ոսկերքը անթաղ և Մայիսի զուտրթ ցողով
ցողէ անոնց շիրիմները աւազուտ անհաշիւ ու անհամար ու
աւազահամաթիկներու չափ շատ շատ ։ Շիրիմներ անմարմար ու
անբարբառ լուռ ու մունջ, բայց միշտ խօսուն ու պոռթկուն
գիշաները ու երաշխաւորները մեր դարերու Արդար իրա-
ֆրաւունքին ու պահանջին՝ Հայաստանը Հայուն։ Զենք զի-
տեր թէ ինչո՞վ պիտի վճարեն մեր դահիճները հեղեղ տրիւ-
նի այս ահեղ հաշիւը, հաշիւ մը որ զոյսութիւնն ունի մեր ու
իրենց միջև հինգ դարերէ ։ ի վեր և խրամատ մը լայն—վե-
սեկ որ բացուած է առյաւէտ, պատմութիւնը ու խոչոր ան-
ջինջ գէպքերը են որ կստանձնեն վրէժի, յաւիտենական վը-
րէժի սուր ու հուր պահանջքը։ Ի՞նչ մեծ արդարութիւն և
ի՞նչ իրական ու զրական հաշուեյարդարութիւն մը, որուն
նախօրեակին պատմական Սյաօրին կապրինք, տեսէ՞ք հայոր-
դիներ թէ՝ եօթնազլիւան վիշապը, լորձնոտ Կոկորդիլոսը
Պոլուէն մինչև Պերլին կը տարածուէր, Կովկասէն մինչեւ
Փարիզի մօտերը կը գալարէր սողոսկուն ու պլշկուն հիմակ
ալ կը դալարի արդարութեան, ազատութեան զինուորներուն
պազպատ սրունքներուն տակ, որոնց հսկայ լախտի հարուած-
ներուն մէջ հայու երկաթ սրունդին հետքն ալ կայ։ Սիրելի
Հայրենակիցներ գեռ Ասլիսի ամիսը Գարնան այդ չենչող
ամիսը գարդ ծիծաղ Մայիսի նման հետի է մենէ իր Զատկովք
բայց ահա Զմռան ամսուան էն տուածին օրին հայոց Զատիկիք
կը տօնենք. խմբուած ենք անոր նախատօնակին։ Ի՞նչ քաղցը
է ի՞նչ սիրայի է Հայուն Զատիկիք իր նաշխուն բշխուն կար-
միր հաւկիթներովք. մանաւանդ մեր մանկական օրերս
բազմիցո վերյուշելի Զատիկիք, որով կուռեին մեր սրտեր ու
հոգիներ կը խայտային, հիմակ ալ այս' ու ա'լ աւելի կուռի
մեր սրտերը ու հոգիները, հոռանգագին կը խայտան նոր
Զատիկի տօնովք. նոր Զատիկի հաւկիթներ որ-դան կարմիրի
գոյնով չեն ներկուած, այլ պատուական եղբարց մաքուր
շկարմիք արթւռներովք նաշխուն, ապրին առյաւէտ տիղ ան

մահ դիւցաղն նահատակները : Հայոց Զատիկը հին օրերէն միշտ էրէկ տօնեցինք ուրախութեան հետ խառն արտմութիւնավ, ցինծ ու պարին հետ լուց ու հոծով ու միշտ թըշ ուստութիւններով ու զերիի ստոր վիճակով, և սակայն այդ մեծ օրերուն գարձեալ խանչն ու խայտանքը իր զնիթին կը հասնէր . . . ներկայիս կը տօնենք ալ բոլորովին ազատ ամեն բարբարոս բռնակալութեան տհուսարուափէն և հպարտ կեցուածքով և զինուսորական արժողութիւնով : Անցեալը իր տիսուր էջերովը և չարաշուր պատկերներով, մեր սրտերուն մեծ վիշտը և հոգիներուս խոր վերքն է ասզնատզ, ու առ մեր մէջը արթնցնող ու վառ պահազը պիտի լինի մեր վրէմին տրդար ու անողոք, և գուռ բացող ու ճամբայ յարգարող շատ մը պարտականութեան, և կեանքի ծանր պայքարք . ներուն զիտակցութիւնը, և երբեմի խախտումներուն մեր մէջը Ազգ պարտականութեան ու վասմ նեին ու դգացումին և անոց վերտականոցնու մին ու վերածնումին հոգինուս մէջը, Բրաւ է թէ անցեալին մեծութիւնները, փառքերը յաղթական պահանձնները, հպարտութեան սերմեր կը մնուցանեն ի մեջ և վեհութեան ծիլերը կը բազրոջն, բայց լոկ վաղընչուց փառքերու ու պարձանքներու լիշտակը չեն զօրիք . չեն աար այն ոյժը պահելու համար զանոնք, և կամ այն ուշ զիսվը յառաջանալու, եթէ՝ զիմաղբելու, ողորելու, ողործելու կամքն ու կրօնիք և օգին պակսի մեր մէջը : Հայ ազգն ևս այս համաշխարհացն պատերազմի միջոցին անհաշուելիօրէն կրսնցուց իրրե ազգ քան ուեէ ուրիշ մի ազգ, իրաւամբ ուղօրէն և բարձրօրէն վեր կը բանենք մեր ճտկաներ թէն անոնք վիշտի ու ցաւի փոթփոթերուն տակ խոնարհած ըլլան . այս ապացուցինք գործով ինչ որ խօսքերով կը յայտնէնք մինչ ցարդ, այն թէ՝ որ մեռնի զիտէ ապրելու արուեստին զիտակ է, այս արուեստին շատ ընդելացած և վազած անօթ հայուն չի պակսի իր անհաններովը մղուիլ վը սեմ թռիչքներու մէջ խոյանքներու բարձրութիւններուն,

որոնք նուաղած ու նուաղած հպարտութիւնը մեղի կը վերադանեն : Անման Արարտի կինդանի արդ զոյդ Մասսի ցցուն ու երկնայեցուն կատարները յայտնախօս բարբառներն են հայուն հպարտութեան, այն՝ իր մեծ, և ինքնազիտակ յատկութեանը և միշտ կանդուն միշտ հպարտ և երբէք մնուեալ . քառամնազարեայ այդ հսկայ յուշարձանին և անխորտակելի վկային գոռող վէսութիւնը ու անընկճելի դիմադրութիւնն է որ փոխոնցած է իրեններուն, մեզ ժառանգներուն, ինչպէս ան դլուխ ցածր չէ խոնարհած ոչ Հեւսիւսի սառնամանիքն, ոչ հովելայորդ տարափներէն, այնպէս և իր որդեակները չեն դիջած ճիտ ու ճուռ խոնարհեցնել գաղան բնամարդակուու երկժամնի ու երկսայրի սրերուն, ինչպէս անոր կրանիթ կողերը հարաւի խորչամնքներէն չեն ցընցուած ու փիսուած, իր ժառանգներն ալ սաղայելական ու խարէական ողոքումներէ, նենդութիւններէ, պատրանքներէ չեն տարուած ու երբէք լքուած . ան ինչպէս իր տիրապետութիւնը հոչակած է Եոյի օբերէն, որչափ վեհօրէն այնշափ իշխողօրէն, իր հարազատներն ալ նոյն ողին, նոյն ամբարտակ կեցուածքը կերտած ու հիմնած են իրենց որտերարտակ կեցուածքը կերտած ու հիմնած են իրենց որտերուն ու հոգիններուն խորը, մնալ հան ուր ծնած են, պահնեալին ինչ որ կտակուած է, իր դիբախտութեան մասելութեան օբերուն իսկ : Այսօր նոյն հպարտ եսովին ու մէսթուլը, և Հայաստանի վերականգնումի խարհրդովը, այդ սննման Արարտի բարձունքներն մինչև աէմոռաց Արարտն նոյն հան ու մէսթը, յաղթական ու փառայել : Արևելիան Էկզէռին մեր հերոս զիւուոր հայորդիներու արեւան հեղումը, իրաւումներ կուտայ մեզ անդամ մը ալ մեր արդար իրաւումներ պահանջումին ՚ի տես ներկայանալ չո՞ն ուր արդարութեան մեծ զամանակաւորները (Դաշնակց մեծ պետութեանց մեծ զեմու կավարինները) իրաքանչիւր ազգի իր նախնի իրաւունքը տալու արդար խօստութիւնը մը բրած մն յատակօրէն ու վաեմօրէն, Զօրավար Ալէմզիի իրենց յաղթապահն ընդ :

րին վկայութիւնը, զորս տուած էարովանդակ քաղաքակիրթ աշխարհին հանրային կարծիքին, մեղի անհունօրէն կուրախային, և կօգնէ ու կը նուրբագործէ մեր այն զիտակցութիւնը թէ մեւ 'ի ձեռին ունեցած պահանջքի մուրհակը միշտ դաշնակի է և օրինաւոր ու երաշխաւորեալ է։ Հայորդինե՛ր մեր մուրհակը հասարակ թուղթի վրայ զրուած պարզ մուրհակ մը չէ, այլ մադաղաթի վրայ զրուած ու մադաղաթին ալ թէհաշի կամ քարայծի մորթէ չէ և ոչ ալ ձեյրանի, այլ մեր պատուական նահատակ եղբարց թանկարմէք ու տոկուն մորթիրովը, մնլանը՝ որով զրուած է այդ մուրհակը, հնդկաշնի ամենաազնիւ ու անջինջ մելանէն չէ, այլ միւրիոնաւոր մարտիրոս մերազնէից սուրբ ու մաքուր արիւններով գրբուած, ու գրիչները զորս զրեցին մեր պատուական քաֆաց ճիշան ու տիտան հասակներով, այս մեր մուրհակը օրինաւոր է և ոչ խարդախ, վկայեալ չէ լոկ այլ և երաշխաւորեալ, Պարոյներով, Վահագնով, Արտաշէներով ու Տիգրանով, Խոսրովներով ու Տրդատով, Սմբատներով ու Աշոտով, Խուրիններով ու Լևոնով, Վարդաններով ու Վահանով Թէւարոս Աշտունիներով ու Գուրգէնով, Սասունցի Յովնաններով ու Գուրիթ Բեկերով ու բոլոր հերոս կամաւորներով ու Անդրանիկով։ և իր 4000 տարուայ պատկանելի հնութիւնովը ու անջնջելի պատմութիւններովը, ուր ծնէր նն ու ապրեր, տառապեր ու մեսեր, սիրեր են ու շարչարտէր, երգեր զն ու ողբացէր, և որ գեռ այսօր կը շարուեակի այդ կեանքը այն մարտը աղատութեան դատին 'ի նը-պաստ 'ի սպաս։ Եղբարք ըսէ՛ք խնդրեմ կա՞յ ցեղ մա, ժողովուրդ մը ազգ մը որ այս Տիեզերահաշակ պատերազմին մէջ տուած լինի զոհեր աւելի շատ քան մերինը, կա՞յ երկիր մը որ մէկ ծագէն միւրով հրդեհուած լինի, բոլոր զարերու ու պահապրութիւններու մէջ անման ու անհախնթաց, կա՞յ մեր ցեղի հզօր ու ուժեղ առաքինութիւնները շատ ու բիշներու քով, զորս ազգովին 'ի հանդէս բերինք, մեր դոյցութ-

եան այս վերջին ու եղերական ու ընդարձակ պայքարին մէջ, արդար և ճշգրիտ պատմութիւնը պիտի կրնայ ճշգրրա տօրէն զնահատել, և ներբողի այն ինչ որ այսօրք գործեց ո՛չ, այլ հետագայ դարերն են որ պիտի կրնան, այնպէս պատկերացնել ինչ որ էր իրականին մէջ, ինչպէս անհատ մը որ իր կատարած դերին ճշգրիտ զիտակցութիւնը չունենար։ Մեր անայլով ու անխախտ հուատաքին մէջ մնանք ու այն պէս ագրավին սրբազն զգացումին ու կոչումին խորոնկ ու հիանմայ ընազդպվր թէ՛ հայր չը հրաժարեցաւ ու չը պիտի տեղի առաջ ո՛չ մի խոչնդոտի, ո՛չ մի մահացումի առջն և միշտ ու ց'միշտ պիտի կրկնէ իր պահանջը, արդար իր իրաւոնքը մազ աղաթեայ մուրհակը 'ի ձեռին Հայաստանը հայուն, այս է մեր պապենական ժառանգական առնելիք և անշուշտ անցեալ տարիններու տակոսովը, և զորս պիտի ներկայացնենք միա համուռ այն մեր անաշառ ու անկաշառ դատաւորներուն, մեր մէծ Դաշնակիցներուն, վուան անոնց անկաշառութեանը և վստահ մեր խսկական ու սրբազն պահանջն, Հայաստանը հայուն, և ինչո՞ւ չըլայ մերը երր մեր սոսեսար ճիշտն ու շուշան հարազատներու Նշանարքը ունինք տանելու հան, հո՞ն ուր կարենան գոնէ հանդիսաւ ո՛չ առնելու սրբազնութիւններէ զիրծ ու իրենց թրծումի զովերին մէջ, հո՞ն ուր ուրիշներու կրկնի մեր հարազատներու հողակոյները բրգացած ու Նշանարք լիսնացած կանդուն վկաները եղան զիւցաղնական ոզորումին աղատութեան զըաշակումին։ Խաւարէն լոյս աղջամուղջէն արշալոյս, ամուկրէն արե, ի՞նչ ալ յայս ու բոյս խաւարի մէջ բնակողներուն ու մահուան ստուերներուն մէջ քալողներուն լոյս, և պիտի ծագի վասնզի արդարութիւնը իրենց հետն է։ Լոյսի որդիները թող առաջ անցնին ու աստուծոյ զործերը աեսնեն, որ թշնամին աղեղները վշրեց, զէնքերը խորտակեց, պատնէշ պարիսպներ կիմնահատակ արեց ու մեծ զոռողին ներոն Վիլհելմին ատպալեց և գերիներու դրկիցն ըրաւ, Զար Սուլթա-

Նին ոսկի զահը փշրեց ու այդ գանձի տակից ազտառութիւնը դուրս թռեց ու փող հարեց Հայաստանը Հայուն։ Ո՞վ սրբ-
րազան ողիք նախնիքներու, ո՞վ պաշտելի առերբեր ու վե-
կաներ, տապաններ ու շիրիմներ, գերեզնանաքարեր ու կոյ-
տեր, նինջ՝ այլանջինջ յուշքեր ու յիշատակներ Հայքնեաց,
ձեր շրթունց չունչերու անոց ոլորքը ինսկենի և բուրմունքը
սետնի, ձեր վարդ փերթ ու մշտաթերթ ծաղկումը գեղ ու-
ղեղ վաստիառքը սրբնի ու նշենի տնաքը, հայրենաբուղին-
քազըր ու մեղր հոսքը, ո՞հ քանի հեղ ու գեղ ի մեզէ
տպած ու հիմնած անջինջ սէրն ու յոյս և հաւատքն ու-
փառք փառքն Հայաստանի; Կեցցէ՛ Հայաստան; Դէհ եղ-
բարք ա՞լ չի տնանանք, շուտ արիք ալ չի կմկմանք աց-
հաստատ կրկնենք Հայաստանը հայուն. Կեցցէ՛ Հայաստան;
Ու թոինք թառելու Հայաստանի բարձր սարերուն, արգա-
ւանդ դաշտերուն, ծաղկաբոյր հովիաներուն ու հոն համ-
բուրենք հողը պաշտելի յիշատակը, ինկելի մենք անոնք ու
հապա անոնք որչափ կարօտցած են մեզի, առջի օրերը
գերի ու ստրուկ, երէկ զինուոր ու հերոս, այսօր հարա-
զատ ժառանգ, վաղը արհեստաւոր ու աշխատաւոր ու ա՛-
երթանք Հայ քաղաքակրթութեան, յառաջդիմութեան-
լոյսը վառելու, և կրկն լուսաւորենլու դոր ներոն Համբա-
ներու և անոնց շնածին ձաղերու բոլոր զիւահար ճիգերը
քը կրցան շիջեցնել, Երթանք ալ Հայաստանը մերն է. Կեցցէ
Մէծ ու Մայր Հայաստան իր որդուուն ու թոռներսիր։



۹

Խօսուած Յունաց Եկեղեցին մէջ
1919 Փետր. 9

ԶԵՐ ԲԱՐԻ, ԶԵՐ ՎԱՅԵԼՈՒՀ,

ՁԻ ԲՆԱԿԻՆ ԵՂԲԱՐՔ Ի ՄԻԱՍԻՆ

Կա՞յ արդեօք սիրտ մը որ դարեր առաջ Անձ մարգարէ-
ին , նոյն ապրուան Սեծ միսթիք լաւ աստեղծին , Միասի թա-
կաւորին Դաւթի զբած այս զեղեցիկ մարգարիտ խօսքե-
րուն առջև պահ մը չենթարկուի այն անոյշ ու մելոյշ աը-
պաւորութեան թէ իրօք կազ աշխարհի ու ողջայն սուհեծա-
զործութեան մէջ արաջափ վայելուշ այսչափ լարի քանի բը-
նակութիւնը եղբարց ՚ի մի տան անհատական ու ընդհանրա-
կան : Պատմութիւններ , աւանդութիւններ , փաստեր , ապա-
ցուցներ իրողութիւններ , ջատ շատ են սոյնը . հաստատող , և
ահա աշխարհի շինութիւններ , յառաջդիմութիւններ , քաղա-
քուկրթութիւններ , մեծագործութիւններ , հոյակապ զիւտեր ,
վիթխարի հաստատութիւններ , ճախ ու փարթոմ հարստու-
թիններ , ու ամէն ամէնը չեմ միթէ Դաւթի մարգարէական
այս գեղհատեկ զրուածքին արդիւնքը այնքան ուզիզ ու-
սրչափ ճշդրիտ : Ներկայիս ևս խօչոր արդիւնքը յիշուած
գոհարազարդ խօսքերուն մեծ յաղթանակը չէ փառապանձ

Դաշնակցաց երբ ի մի բնակած ու բանակած, երբ՝ վայելուց
են ՚ի խնդիր ու ՚ի մարտ թէ վայել է որ ազգեր ընկ-
ժուռած ա՛լ աղատ լինին ինքնովինս կառավարուելու ու
նաև բարին թէ՛ ա՛լ պէտք է դադրին յետ այսու. թշնամու-
թիւններ, կոխներ, աւեր ու քայլայումներ, ցեղերու փր-
ճացումներ վարենային արարքներով, ու տիրեն հաշտու-
թիւն խաղաղութիւն ու եղբայրակցութիւն, առաջին ու
վերջին պայման ու էական հիմքը շինարար ու խաղարար.
անդորր կեանքի: Դաւթի այս գեղակատրը շատ զարերէ
՚ի վեր է որ այս տաճարներու մէջ գոռ ու շեշտ ձայներով
ուրբանի է որմէ որմ, ու գմբէթներն ՚ի վեր հոյակապ ու
կամարակապ թնդացերէ. ու չենք կրնար ուրանալ թէ խօս-
քե, ու ուխտեր անցեալ դարերու մէջ ուշագրութեան առ-
նուած ու պէտքն ալ շեշտուած է զօրեղ ու չնորհալի զրիչ-
ներէ, բայց շատ անգամ ալ ողին չըմբռնուած և կամ ըուն
կորիզը անտեսուած, բառերու ու կեղեներու վրայ չ որ
խօսուած է, քիչ չէ եղած որ աշխարհիկ հաշիւներ, քաղաք
քական սիամ հայեացքներ և փշուն վէցեր խոչոր արգելք-
ներ են դարձած ՚ի մի բնակելու բարութենէ ու վայլեռութենէ
նէ հեռացուած, և որ աւելին ու շատ հմարիսը Քրիստոնէ-
ութեան մեծ հիմնադիրին Յիսուսի սա որոշ ու մէկն կու-
րիզն ու բունը կազմող Աստուածային պատղամը թէ՛ Սէրը
հիմն է ու այդ հիմին վրայ է որ կառուցուած է եկեղեցինն
Ենծ տունը, որուն մէջ պիտի բնակին իմբններս դրօշակիր-
ներս ու գինակիրներս ու ատով մինակ պիտի ժառանգեն
հարստութիւնս: Այս՝ տուն մը բաժանումներ, յարկեր կ'ու-
նենայ, բայց այդ բոլոր բաժանումներ մէկ հիման վրայ կա-
ռուցուած. են և տնելիներ որչափ որ բաժանումներու մէջ
կը բնակին, բայց միևնույն ծնողին արիւնն ու ժառանգ
ենյն Հօր հարազատութիւնը կը կրեն, նոյն են նմանութիւ-
նովը անձնաւորած ու մարմնաւարած: Աստուած ոէր է ու
այդ սէրով էր որ իր մէկ հատիկը զրկեց աշխարհ սրաբէսի:

աշխարհ անով ըլլայ, Ոնսր մեծ անկեւան հմին վրայ հաս-
տառուի ու այրէ հիմր չը կրնան խախտել դժոխիքի գանելն, և
ոչ ալ Աշխարհանասան բոլոր զօրութիւններ, զի Աստուծով
հիմուեցաւ ու Փրկչով նուիրագործուեցաւ եկեղեցին մէջ
ուր կեցած ենք, և եկեղեցիներու մէջ որ կը կենանք նորին
են, միենոյն հիման վրայ կառուցուած. ուր կը քարոզի
կենդանի Աստուածը, միենոյն Սէրն ու Փրկիչ Քրիստոսը,
ու նոյն Ա. Հոգին որ օծած ու սրբագործած է Տաճարները
խնկենի ու սրբենի, պատուական Յոյն եղբայրներ սա՛ պա-
շը նոր սիստի մը, նոր նուիրականացումի մը վայրկեան-
ներն են, զի հոս հաւաքսած ենք աղօթելու, յիշելու, մի-
շատակելու. բոլոր մեր նահատակի Յոյն և Հայ սրտհատորաց
հոգիներուն համար, որոնք այնու յաւիտենին կը պատկանին,
փասաց պատկովը պատուեալ ու պաճուճեալ, ինչ նուիրու-
կան յիշատակ, ինչ սրբադան յիշատակում, չարին, անի-
քաւութեան բանակալ բարբար սոսութեան դէմ մարանչումի
ու ոգորումի պահուն պատուվ իկնողներուն, դաշտին վրայ
բարձրագոյն նախատակի մը համար, յանուն Արդարութեան,
յանուն Ճշմարտութեան, ո յանուն Քրիստոնէութեան խա-
չեցելոյն ՚ի փասու Մեր ննջեցեալ սիրելիները կողք կողքի
ինկան Արևելքի մէջ Քրիստոնէութեան ջահը բարձր բանա-
րլանուն համար և երկրորդ նուիրակատարմանը Յոյն և
Հայ եղբայրակցութեան, և նոյն եղբայրակցութեամբ չը որ
ոճրապարտ կառավարութեան մը ամէն չարանար ու գիւտ-
նար հնարքներովը տարագրուեցան, տառապեցան ու մահա-
ցան: Աս սրտագեղ հողեցուն արս ըոլութիւնները սրոնք
կը յատկանշեն Յոյն և Հայ եղբայրակցութիւնը ու սրոնք կը
զուացնեն երկու քոյր ազգերու եկեղեցիները, ներկայ Յօրե-
բուն անսովոր և զուցէ շատերուն համա գեռ անհասկանալի
նշան մը կաղմեն ու այսպէս ու այնպէս ըըմբռնուին, բայց
ասիկա սահմանուած է ապագային մէջ լուրջ կշիռ և ևնեցող
չէ թէ՛ լոկ եկեղեցիներու ու կրօնի, ալ քաղաքական յա-

թափերութիւններու մէջ ևս Այս սղահանգէսները և այլ
անդի ունեցած խանդավառ ու արտասովոր եղբայրակցու-
թիւններուն շարժումները ու շարժառիթը երկու կողմէն ալ
գուցէ շատ մաքերու անթափանցելի մնայ, ու անօնք ապ-
շնչար զարմանքով, անոր որոշ բացատրութեանը իրագեկ
ըլլալու վնասուառքովը հոգնին, բայց այդ չի նշանակեկը
երրեք որ երկու ազգերը հիմնաւոր ու բացարձակ պատճառ-
ներ ունեցած ըլլան անջատողական ցուրտ ու միշտ վնաս-
քեր ընթացքի ու դիրքի մէջ ապրելու ու այլև շարունա-
կելու : Հակառակ շատ որոշ ու ճշգրիտ եղբայրակցութեան
ու մէկ հիմն վրայ կառուցուած տան վարդապետութեան
քոյլը ազգեր հետացած են, և անիմաստ իրամատներ ստեղ-
ծած ու սա՛ ծնած ծիսական ու դաւանական անհարկի վե-
ճերէ . և տառը պատճառ կրնանք համարել ամէն դարու-
ան նկեղեցական պաշտօնեանները, որոնք չեն ունեցուծ սը-
քառուն հայեացը և կրիստու անհաւուտեառութիւնը կերինք մէշ-
կզմէլիէ հեռացուցած, ուր անա թշնամին ալ կրցած է իրեն
պարագ գետին ու արզաւանդ հող գանել ու զործել միշտ
՚ի մնաս երկու քոյլը ազգերու փանցմանը : Ինչո՞ւ համար
երկու ցեղերը հակամարտ դիրքի մէջ գանուէին, ու մանա-
ւանդ մօմիկ շրջաններու ընթացքին այ, երբ երկուքին դերն
ալ ու պարտաւորութիւնը եղած է հարթել քաղաքակրթու-
թեան ճամբան, հերձել իրաւար ազիտութեան ու մոլիսան-
գութեան վարպարուերը, տապահարել անդիտութեան մաթ-
անտառը, որով շրջապատուած և ուր թաղուած դարերէ
յետոյ . ո՞չ պատութիւնը և ո՞չ մննք կրնանք ուրանալ թէ
փրկութն ևս եղած են Սրեւելքի ու Սրեւուտքի ջահակիրնե-
քը, ո՞չ անցեալը և ո՞չ նիրկան չեն կրնար ժիւել երկու ցե-
ղուն ու բարձր դիրքը իրը քաջամարտիկ սահմանական գէպի
լոյսը արշաւող ու խիզախող, և ուրանալը պիտի նշանակէր
անդիտութիւնը անոնց հսկայ զերին, որ զարերու մէջ փըթ-
թած չըգն ու ծաղկած է մշտակառ ու հրավառ Փարոսսի մը

Հանդոյն փաղփուն լուսաւորութիւնով : Ճշմարիտ պատմութեան աւ բացումը պիտի ըլլար մոռնալ հին լուսաւոր Աթէնքը՝ ու ու ամբից ուսոնոց զիտութեան ստիճնքներով այն կաթը մեղրորակի ու ոչ թէ՝ ՚իրեններուն այլ շատ շատերուն, ու մանաւանդ հայոցս վաղեմի Հայաստանին, և թէ՝ իր գեղեցիկ լեզուով իր գեղեցիկ արուեստով, իր ճոխ գրականութեան թանկ ու անզին գանձերովը . ո՞վ կրնաց (աւրանալ) մոռնալ հոդելից ու խմաստալից ճառերը Բարսեղներու ու Ոսկերերաններու, որոնք Ս. Տաճաներու մէջ հոգիները կը զեղաւն, ու օրակերը կը բեշուն . ով կրնաց չի խստավանիլ թէ Հերոդոտոսն ու Քոննեփոնը Հայ պատմագիրներու հանգանակը չեն կալմեր . և անխորհ՝ մեր մաքի վաստակաւորուներ ու մշակներ զարերով մնած ու օրօրուած չեն չքնաղ Հելլագալի գեղարտեսափի ու բանաստեղծի փառքերու երաշգանքովը . Դաւիթ անյաղթներ, Մեսրոպներ, Խորենացիներ Եղիկիներ, Ագաթոնգեղոսմներ չեն որ իրանց խմաստափրական, պատմագրական կուռ ու գեղեցկաբան ոները յունարէնագիտութեան մէջ մշտկած ու Աթէնքն էր որ եղած է գառսկոն դպրոցը Հայ ոսկեպէն մատենագրութեան, ու ընկն կարելի է որ հայ ազգը ու հնայ ատելածին մտայնութիւն գարերէ ՚ի վեր ծաղկեալ Յունաստանին դէմ. որ և է ժամանակ ոս' միայն կոչուած Ըլլարու էր անհաշիւ անքառափագիտութիւն և անհեռատիսութիւն մը : Խոչոր անիրաւութիւն մը պիտի ըլլար չը լիշելը Արիտուաէլն ու Պղատոն ու այլ փելիտոփայք, որոնք Հայ իմաստասիրութեան կորիզը կազմած են, և չէ Հայ ողբերգութեան հոյակապ վարպետները հանդիսացած են նաև Յոյն մաքեր . և դեռ կարելի է թուել այն առևէ ապացոյցները որոնք Հայ և Յոյն մբաքերու կազմակարումը կը հաւատաւեն : Միենոյն առեն ոչ չի մոռնանք և ո՛չ ալ ժխտենք թէ Հայ ցեղն ալ իր գործիքն ու սուրայ . իր հոյակապ վաստակաւորներով ու ք ջորդիքներով թէ իր և թէ Յոյնին ու Յունաստանին հաշւոյն ծառ

ուղարձ է Մը ելքի բալոր խուժդուժ և մեւնայն առեւ աշա-
խարհասասան ու կործան տիրապետութեանց ու անլուր բո-
նակալութեանց դէմ, որոնք թէ քաղաքակրթութեան և թէ
Քրիստոնէութեան մահն ու ջնջում կսպառնային և Հայն ու
Հայս ամենը այս շատ անգամներ կրեց լուծը ամենածանր ու
դժուգակ խաչի առաքելութեան ու նահատակութեան, և հո-
գինս ու սրտովինս փարած ու փաթթուած Ա. Աւետարա-
նին, զայն դարերով պահպանեց ու պաշտպանեց ու բարձ-
րացուց ընդդէմ ամէնչեթանոս ու անբարիչտ մոյեւանդութ-
եանց, նոյնքան գագանային վայրենի անլուր բարբարոսա-
կան հալածանքներու ու հարուածներու դէմ. Մե՛ն Վար-
դանի մեծ գործը Աւարայրի անմոռաց պատերազմովը պիտի
մնայ մեծ կոթողն ու լիշտատակը իրրե ախոյնանի Քրիստո-
նէութեան ու քանի քանի անգամներ պղջ ու ամբողջ եր-
կիրը արիւնի հեղեղներով սոուդուած է խաչին ու խաչեց-
լոյն համար. երկիր մը դրախտասար շարւանակ մոխրակիոյա-
ներու վերածուած ու այդ աւերներու ու արիւններուն մէջէն
դէպի լոյս ճրգեր ու խոյանքներ ունեցած են ո եղած են
ուանդպակը առոր, և տակայն սերունդներու կեանքի
որիւնօվն ու ուղ գինավը մարտիրոսացած. Քաղաքական
դեսնի վրայ և թէ հայը տուաւ դէմքեր աչքառու և կա-
րող վիճակիտի և ես կտրող ուաղմավարներ, որոնք երկար
տարիներ նիւղանդական գահուն պատկր եղան և կտրու-
թիւնը վառքերու մէջ ցոլացուցին. Վերինները մաքի գրչի
ու կրօնի եղբայրակցութեան նշանները չեն, ուր շահերու-
և իրաւունքներու ներդաշնակութիւն մը կը ցոլացնեն. և ոչ
թէ պղասորում մը կամ անգիտակցութիւն մը Ազգ իտէալնե-
րու: Աւրեմն նոյն նշանակէտերուն, նոյն ներշնչութերուն
մէջ ձուլուած երկու ազգերու ջանքերը յէնչ հիմնական
հնդուածով մը կրսային անջատուիլ, եթէ ոչ թիւրիւմա-
ցութիւններու, իրար չը հանկառէու շարքով ո՞ւ, ո՞ւ ի՞ւ
գնար ու կը գնայ մակերեսամբն զժութիւններու ու իւ-

ռազլութիւններու: Այս օրը գերազանցապէս բարենցան է,
այսօրը մոգական ճպոտիով մը անցելոյն թոյլ ըմբռնուռու-
ները և թոյլ հասկացողութիւնները կը ցրուէ կը վանէ. և
երկու քոյլ ազգերը Ազբայրակցական նոր կապէրով կ'ամ-
րասնոցէ կո՛չտ կշտի մզելու այն մարդը բնդդէմ ձշարտու-
թեան երդուեալ թշնամիններուն: Նոյն Յոյն ժողոնութիւնն-
ուու սրակիր կրելու. են սուրբ զգացումը մեծ խաչալին (սիրոյ
եղբայրակցութեան) և հոգինները թնդալու ու թրթուալու են
մեծ վարդապետին վսեմ խօսից ձշմարտութիւնովը — այսու-
ծանիցն թէ իմ էք աշակերտ, զի յորժան սորիցէք զ միմը-
անս-Յոյն և Հայ եղբայրակցութեան կապերը նոյն սիրոյ ան-
գակտելութիւնավը պէտք է լինի և Դամթի զի բարի զի
վայելչութիւնովը խորացած և սրմատացած: Այն ատեն
այնչափ հզօր ու անյաղի պիտի ըլլայ անոսցմով զինուցող
Քրիստոնեայ երկու ողգերուն թէ կրօնական և թէ պաղա-
քակրթական և յառաջդիմական աիրապետող ոյժը ընդդէմ
այլատարր զօրութնանց զէմն Ներկային նշանները կը շատ-
նան Յոյն և Հայ եղբայրակցութեան ու մանա անդ խորհր-
դանիչը այդ սուրբ կապին զէմքերն են երկու հզօրներու
Մեծք Պօղոսի և Մեծն Վէնիսիզէլոսի, որոնք կը վարեն քոյլ
ազգերու ճակտապիրները և կառաջնորդն լուսաւէտ ու
հրշանկաւէտ ապագաններու: Սա նշանակելի օրուանս ուր
պատերազնին այլուր ինկած և կամ խմբդորէն կտմ քաղանո-
րէն սպաննուած Յոյն և Հայ եղբայրներուն հոգիններուն հա-
մար երկնային հանգիստ խոյրիլու հաւաքուած ենք խորունկ
ու կակծու ցաւերու հետ հրմուանք ալ կզզանք, տեսնելով
երկու քոյլ ազգերու սիրելագոյն զաւակները այս Ա. Տա-
նարին մէջ միացած են սրավով ու հոգւածվ, սիւնոյն արեւան
սուզի այս նուիրական պարագը կատարելու համար: Այս
յաւէտ անմուանալի պիտի մնան իկնող բոլոր սիրելիններուն
յիշտատակը, և կը հաւատանք թէ այս պահուս անոնց հոգի-
ները կը սաւանին մեր վիրե զգալով անբացտրելի երգ-

ուանք այս սիրոյ եղբայրակցութեան։ Երանսական հանդիստ
մեր պատուական եղբարց հոգիներուն և մանաւանդ սէր ու
անբաժան եղբայրակցութիւն երկու քոյր ազգերու։ Կեցցէ։
Յունաստան, էեցէ՛ Հայաստան և կեցցեն երկոքին մեծ ու
պատուական և անզուգական հայրենասէրներ Պօղոս ու վէ-
նիկ էլոս։



Ե.

Խօսուած Մերսին Լառաճին մէջ

Երբար բացուին գրեներն յւասոյ, եւ
մեր երկրեն փախ տայ ձմեռ, չբաղ
երկիր մեր Արմենիոյ, երբ փայլի իւր
բակցրիկ օրեր, երբուր ծիծառն իւր բոյն
դառնայ երբուր ծառերն հազեին տե-
րեւ։ Յանկամ տեսնել զիմ կիլիկիայ,
Աչյարին ու ինձ ետուր Արեւ։

Երբ Թոււսինեանի այս զեղեցիկ երզի ցնցող ու հշող թի-
թիւնները անգամ մը ոլ էւթիւնս կը յուշէ չեմ կրնար Չի
ասրուիլ մինչև 1880 թուականներուն, ուր առաջին անդամ
ծննդավայրիսէջ Պօլէն վերադառնող երիտասս քշմարտն
կողմէն կերպուէր, և ինչ խանդով ու ինչ եռանդով ու
հալա՞ ինչ լսցուն յայսերով և սակայն երազններով, այս Ա-
րազններով մանաւանդ զառամ տատէններու և կը ուն Հանի-
ներու քավ։ որէնք բռնակալ աիրապետազի, բարրորոս,
խուժդամք արարքներու տակ քալեր էին արիւնի և աւերի
մէջէն, ցաւը իրենց ուսուերուն, կսկիծը սրաերնուն, քաւած
էին շատ անգամ իրենց սիրելիններու մանը ողբալու ժամա-
նակ չունենալով, ու սրտի հսկեհատորներուն անմարմար
շիրիմներուն փայտէ խաչ միսկ չի բարձրացոցած։ Իրենց
ճամբանները վատանդաւոր ու միշտ մահաբոյր փորձանքնեւ.

րան էն ահաելին ու թշուսռութիւններուն էն սոսկալէներով լեցուն ու գերուկ, ու երած տարած էին այն ամէնը մարտիրոսի մը համ երութիւնովը, զժովային կրակը իրենց զարշապարը չարունակ լավ լիզած էր ու երկնքի ամուսնա ու թիստոս յզի զէզերէն նետուած չանթերը ցնդած ու զամանած զանկան իտանձրկած ու մոխրացուցած էր ու զարեսր այդ մուալ մթին ճակատագրին հետ մարմնացած ու նոյնացած շատ աղօտ նշոյլ մը ծնած ըլլար թիրես յոյսի, հաւատի ու այդ այ նորերուն մօտ Երբ վերազարթնումի ու վերածնունդի սկզբնական նորածին ու ծիլ քաղեր մը զաղափարներով ոգորուն ու տոգորուն կ'առնէին կորովի անհատականութիւններէ, հօս ու հօն միտութիւններ, հաւաքոյթներ կազմելով քայլ մը մանկական որ իր բնական անշիլդիութիւնովը զէսի պատցնութեան յերիատարգութեան ու կատարելիութեան պիտի փութար ու ահա այդ ամէնը յոյսի դոնին էին օր ուշ թէ վազ պիտի բացուեին կրնկի վրայ: Մեր տորեար ու զարեսր յոյսերովը լի վերջին հանգրուանին մօտեցերէինք և հիմակ իբականութեան շէմքին վրայ ենք: զի քայլ մը ասղին անզին ախտան մնյաղթ՝ Տաւրոսի ու անղի Տաւրոսի սարերուն վրայ աղատութեան յոյն ու լոյսը և նորածաղ Արեկի սոկիծին ցոլք շողքն ու փառքը կերեկի: Սրեկ չողքին տակ թէեւ աւեր ու ամսայի քարուքանդ Հայրենիքը: և իր ասհամններուն մէջն ու զուրսը օտար Արեներու տակը վատրական ու հալածական տւաղուտքներու մէջ կարծես ու խտագնաց մեր ցեզին որբն ու ալրին որբուհին ու ձերունիին բեկորներն, որոնք անպատմէլի ու անհարազգելի ու քստմեցնող թշուառութիւններու բուք բորանին բանուած ու հարուածուած ու ամէն բռպէի արիւնի ու մահուան երկուաբէն բանուած ու հալածուած, և սակայն երբ յոյսի զոները բացուած ու մեր (իրենց) երկրէն կարկամեցնող ու կամիկափեցնող զժոխածին ու սասնածին ձմեռը փախ տուած ահա սեմին վրայ կերեկին աղատութեան

ուած կիլ/կեյլին Ազատազրուած ասրագիրները Հայրենիքի կարօտովն ու նոյնք ան ողբանվի ու խնդութեան որցունքովը դեռնաւորուած յոյսի լոյսի դոներուն կիլիկիոյ օճախազուրկ ու ընտանեզուրկ վշտահար ու տանջահար ժողովուրդը համագույշին և ցեղի ու զաղափարի այդ հաղարաւոր ու խտառուները քաղցած ու ծարաւուած: քայքայուած ու քրքրը: ուած, խոնջած ու պարտասած, զալիցած ու կմախացած անշուշտ և շատ բնականօրէն ունին պէտքեր որտապնդումի և յուսապնդումի նետուելու ու փարելու համար ողջ առողջ կեանքով մը զիրեկն ու խորը բաղձալի հայրենիքին: Երէկն ու ոյսօրը բաց էջերու պէս իրենց աչքերու առջեւ պատկերացած է, երէկ զիրենք ծնող հոգին վրայ ունիքն աաքու ու փափուկ օճախներ, որով կը պատապարուէին սառնաշունչ վժով ու փչով քամիներէն, զրախառակիրտ բնասանիք: Ներ երջանիկ մթնոլորտով մը զինուցած, երջանիկ նահաւունուներ էին իրենց բազմութեւ թոռներով ու որդիներուի աշխագտաւուած ու հայրեր չէն ու շող օճախներու արքայութեան մայրեր ճիվան ու տիտան և գեղ նսկայ հասուկ սօսիներու շարքերով հպատ, և նորագեղ ու շատ հեղ հարսեր իրենց հարսի քողքերով հարուած ու որքան երջանիկ մահուանդ իրենց տառով և կայտառ վեսաներուն սիրովը արքեցած, հապա ճամփեր (Ճագուկներ) սրոնք մայրիկին ու հանիին քղանցքներն ի վեր սիրուն թիթեռնիկներու ու ճրվիկ թոչնիկներու հանգոյն կը թռչուածէին ու կը ճլվացին, նուշ ու մաշ մայրիկին զգուող ու հանգրիճող թեւերուն վրայ անմահութեան քաղցրութիւնովը կ'ուուծանային ու այսօրը զեւ ցուրտ ձմեւի նետքովը, քամուն տեղ դեռ կծող, բարկ հով որ եթէ չսպասնար բացց կը զողացնէ կիսամերկ մարմիններ գունատած, արցունքի շիթեր եթէ չնա պապտար գրաէս սառ, բայց իբր և անձրեկ շիթեր զեւ կը հոսին, ճակատներ զեւ ակոններ ունին ու այտեր զառամ, արթներ չեն կափկափեր բաց չեն ու բոսրիք, ու հան-

գիտ և պառողաբումի անկիւները դեռ չեն բաւեր իրենց
խոնջած ու մրկած մարմիններուն Այս, շատերը որդեկարսոյս
մարիք են, որոնք իրենց սրտերու ալքին ու հոգիներու ծալ-
քին մէջ մարթառուած, ու յօշոււած ճիւաններուն դառնա-
զէտ եսկիծը ու չարաղէտ յիշատակը ունին ուր ու հուր,
հարու ու այրիներ են, որոնք ճիւաղային ու բորինային չա-
զարումէկ չարահնար մահացու գործիքներով աղձտիստոր
ու սրակոտորեղած անթաղ ու անգերեկման սօս փեսաներուն
անմարե ի կրակ ցաւերովը թուամած, զառամած են, ոստերէն
քանցած ճիւղերնին կարտում հայրեր են, հովու ու շու-
քու, որոնք ատալուած ողջ ծալին այնքան գեղ ուղէշ
սուզուին ու կակիծովն են տապարահար ու վշտահար, և քա-
նի բիւք րիւրաց ծնողազուրի ու գորովազուրի անժառանդ-
ներ են սիրելի հայրիկին կարօտովն ու փնտառութովը մա-
շած, քաղցրիկ, փափկիկ մայրիկին անջնջ ու աննինջ զո-
ւոցներու վերցու շքովը ցաւահար ու հողելար: Զայն մը,
ձայն մը հին յիշատակ երգերէն, երբ որ բացուին դոներն
յուսոյ և մեր երկրէն, փախ տայ ձմեռ, սա մողական իր ճը-
պուուը կը թօթոայ թուամած այտերու վրայ: կապտացած
շրթներու ու վշտահար սրտերու, ու դաշունահար հոգինե-
րու վրայ, ու ահա կենդանութեան երակն ու երանգը յոյսի
ու լոյսի աւենովի կը շրչանեն ու կարծես երկինքէն նեւ-
ուած շանին է սուր փաղատակով, որուն վրայ յաւիտենին
ալֆան, և Օմեկան կայ: Ան ալ մերն է, անոնք ալ մերնք
են ու զուք ամէնքդ պիտի ըլլաք անոնց յոյսն ու կեանք
պաշտպանն ու զօրավիզ: Յոյսի բացուած դրան առջե
հայն իր վերազարթնումի ու վերածնունդի հակայ երկուն-
քովը բոնուած ցնծութիւնով կ'ողջունէ: Ազատութիւնը,
որան կոպաէք հինգ դարերէ ի վեր, պատմական ու պատ-
ուական թուական մը այսօքը, այլեւ ան ձեզի մութ ու
մուզը, սառուկաշունչ ու սառնաշունչ ցուրա ձմեռը չի յի-
շեցներ, այլ պատագրութեան դարունին մայիստիալ շրո-

չանը, ուր փրկութեան ու խողաղութեան Աստոռածային
ներգաշնակութեան ու հովանաւորութեան թրթումները կը
սիովիեն, կը հիացնեն ու կզմալեցնեն երկիւղալից ու տես-
ջալից հոգիները, արիւնուած բայց յուսացած սրտերը,
կիւիկեցի գաները բացուած է մեր երկրին ու տես Ան
ինչեր չի տեսաւ այս քու ծննդավայրդ քու սուրբ
Հայրենիքդ, ո'րքան փոթորիկներ, ո'րչափ արկածալի ու
չարալի հովիեր ու հոգմեր փչած են քու լազող ա-
ւերակներու վրայէն, քանի՛ տարիներ ու ո'րչափ դա-
րեր նայած են ու դեռ կը նային քու անզարտելի
անընկծելի Տաւրոսեան շղթայիդ, կիսուքանդ բերդերուդ,
աւերակ պալատներուդ ու խամացուած տաճարներուդ,
քանի՛ համիտեան արհաւրալի բարբարոսութիւններ, որչափ
Ներոնական խեւ ու խոլ գաղանութիւններ և չնական վայ-
րինութիւններ և անդատմելիթի՞նտչնջող զրութիւններ ՚ի
զործ զբաւեցաւ ծաղկաղայրդ կիլիկիայիդ և ահա աղատագ-
րուած ափամնեան պայքարն է յաղթանակող ոճիրներուն
դէմ աշխարհասասան, և վում պատկերներ ու դէմքեր յաղ-
թապանծ դաշնակիցներու երանդուած աղնուութեան, վաե-
մութեան, առաքինութեան երրորդութիւնովը: Այսպէս
սուրբ յոյսը ու ստեղծագործող լոյսը շունչ մ'է կենդանաց-
նող ու ոգեսրող կիլիկիային ախուր ու լուս իրական պա-
րապութիւնները, ուր ահա հարազարդ վիթթումով մը ու
գեղառուարձ ծաղկումով մը կը վերերեւի կիլիկիան Հայ նոր
կեսնքը, ալ հնչած է յայսի, լոյսի փրկութեան ու աղատու-
թեան ժամը, բոլոր Հայ անմեռ գուսաններու և հոգետենչիկ
բանսատեղներու լուսեղէն աստղկունքը, մեր սրբազան
մարտիրոսներու երկնեղէն ու հոգեղէն երամովը շրջանակ-
ուած, ցնծաղին կ'ողջունէ: Ազատութեան այդ մեծ Սրեը
կենսարաշխ, որ բազմադարեայ երկունքի և բազմաչարչար
ապնութիւններու ու անձնաղոնութիւններու ծնունդն ու
դափնին է: Օրհնեալ յոյս որ ծաթեր է լքուած սրտերու ու

բասի լեռներուն ազգահանք զօտիովը, որ կը վել ջանայ Միշելիքահանի Անձմուսի ճրուտնդանովը Կիլիկիիսց լնչովս և աղջ փոք, Ասորային ամժամատրաւային կէտին, բացի առանցմէ Հայոց Ծովի և լրերէն նշան աւոր է Այսուի եռամությալը խորշը, յայոց Տարանի զողին Մրեմուտք թաշուշա ին ոչը Միւս նշանաւոր հրւանդաներն են Մեզաւոս (Դարապաշաց) և աս Խանձիրի զէմաղէմը, Սարպեղոսն, (Լիլանէլ-քառ'րէ) Թաշուշա խորշի Արեւելքի թոււրի ծայըը: Զեփիսախն (Կառապիերէ) Արեւելքի թոււմիւծայըը և Պասիզոն (Քիոլման) Անկմունչն փոքր ինչ Արեւելք: Կիլիկիայ բնական անբաժանելի մասերն են ու հանձեալ փոքրիկ կղզիները անոր եղբերն Արագոս Հայոց Ծոցին կանիկս Տարանի զողին գէ ո Արեւու արքը, Դանա՝ Թաշուշա խորշին, Կառապիերէ համար, ու Տրաւոնդախն զիմացը և Պատպազուլա անորմէն փոքր ինչ Արեւելուք: Հայ արիքապեաս թեան ժամանակ Կիլիկիան ասրածուելուեանովը յուսալից տպագայի մը հաւասարն կը կրկը մանաւանդ հետասիս ու բանիմաց հայորդուն, ու Կիլիկիան ացդպիսով զարձած էր ամէն հայու համբոր հնաւարք քրամթեան և ուշաղրութեան առաջ առարկայ: Մրմանիոց մեր երկիրը չքնառ իր բնական զիրքով ու սահմաներով ալ: Բառ Աշխարհազրութեան Կիլիկիան լայնութեան 36—38 և երկայնութեան 32—37 աստիճաններուն առակ կիհնայ: Փոքր Ասորոց Հարաւ Արեւեան անկիւնին, անոր բնական սոհնմաններն են, Հարաւէն Միջերկրական Ծովը, որ շաթոյ շաթոյ կը կարտէ անոր եղերքները և կը կաղմէ Տարանի զողը և Իսկէնուէրունի խոր ծոցը, այս հին գարերաւն Բասսոի Ծոցը Առուբինեանց արշապեաս թեան ժամանակ Հայոց Ծով կամ Ծոց անունով կը յորչորչուէր: Արեւելքին Կիլիկիայ սահմանն է Ամանոսի լեռնացթան որ Հիւսիսաւրեւելքէն Հարաւարեւուաք երկընալով կը լորչապէ Հարաւարեւուաք Հայոց Ծոցի Արեւելքան եղբերը և կը վերջանայ Բատուէլշխանձիր կամ Բասմանձիր — Խաչի գըլուի հաւանդանովը (ինն օրերուն Հոռոմիկան հրաւանդան): Հիւսիսէն ու Արեւելուաքէն Կիլիկիան պարփակուած է Յառա

դառն շան ծ հազիներու մէջ զարթուեցներով ու վերապազ կիսուքի լուսոր ծիլերն ու ծլօնները, և բիւրիցս որհնեալ Երկ որ շաղագարդեցիր Տաւրոսի հաղարտ կատար ցից կառու ները, հալիցնելով ձիւն աղջ զէզերն սամանապատ, ծնելով զարուն ու ձիւն ծաղկով ու կեանք ձիւն ծիծաղով, և որ կուրախացներ լուսուաղի լուսուաղի մէջ ու այս ւառով ճշմարտութիւն մը է այն հանգամանքով յատկապէս որ Կիլիկիայի մէջ յա մական կիրքացին անդի ունեցներ է մեզի ամենամարդկան քաղաքական գէպիկիրը մեր անցեալի յիշելի անցքերը ևս իր անզու զական գիրքովն ու հարսաւութիւնովը յուսալից տպագայի մը հաւասարն կը կրկը մանաւանդ հետասիս ու բանիմաց հայորդուն, ու Կիլիկիան ացդպիսով զարձած էր ամէն հայու համբոր հնաւարք քրամթեան և ուշաղրութեան առաջ առարկայ: Մրմանիոց մեր երկիրը չքնառ իր բնական զիրքով ու սահմաներով ալ: Բառ Աշխարհազրութեան Կիլիկիան լայնութեան 36—38 և երկայնութեան 32—37 աստիճաններուն առակ կիհնայ: Փոքր Ասորոց Հարաւ Արեւեան անկիւնին, անոր բնական սոհնմաններն են, Հարաւէն Միջերկրական Ծովը, որ շաթոյ շաթոյ կը կարտէ անոր եղերքները և կը կաղմէ Տարանի զողը և Իսկէնուէրունի խոր ծոցը, այս հին գարերաւն Բասսոի Ծոցը Առուբինեանց արշապեաս թեան ժամանակ Հայոց Ծով կամ Ծոց անունով կը յորչորչուէր: Արեւելքին Կիլիկիայ սահմանն է Ամանոսի լեռնացթան որ Հիւսիսաւրեւելքէն Հարաւարեւուաք երկընալով կը լորչապէ Հարաւարեւուաք Հայոց Ծոցի Արեւելքան եղբերը և կը վերջանայ Բատուէլշխանձիր կամ Բասմանձիր — Խաչի գըլուի հաւանդանովը (ինն օրերուն Հոռոմիկան հրաւանդան): Հիւսիսէն ու Արեւելուաքէն Կիլիկիան պարփակուած է Յառա

բաղէս Ասորիքի ու Ելիպտոսի հետ Կիլիկիան կը լատ'ն
Ամանութէ երեք զո՞ւն : Փռքը և Մեծ Հայաստանի հետ Կի-
լիկիան հաղորդակցութիւն ունի Տաւրոսի Հիւսիւսային և
Սրեւրահիւսիւսային անձանօթ, և Կրկիւլալի գետահովար ե-
րի ու կիբճերի միջուալ, ինչպէս և Կիլիկիայ ու Ամանութ
վերոյիշեալ զո՞ւնը : Մեր երկիրը քնարէ և իր հանքերով,
այսափ լեռներ իւնց շղթաներով իրենց ծոցերուն կը պա-
հան ահադի՛ հարածութիւն՝ որոնց մեծ մասը դեռ անձանօթ
է : Գզլաւոր հանք այն նիւթը ուսկից Կիլիկիան աղջ ու
ամբողջ լեռնակայալ կողմաւած է կրաքարն է զանազ ան գոյնի
և կեղեցկութեան և անդ տեղ ալ գալախալ յայտք ու ու
օձաքար, մանաւանդ Պուլզար Տաղը կը պառունաշէ երկա-
թի, կապարի ու արձաթի հանքեր, ամենէն առաջ կապա-
րըն է : Իսութինեանց ժամանակին Կիլիկիային յայտի էին
ծծումքի, արջասպի, սրբակի, ազի ու ու ձիւթի և ազոկէ
հողի հանքերը, այս իրազութիւնները ցոյց կաւու՛ թէ Կիլի-
կիւ լեռնարան կազմութեանը մէջ հրարիսային կազմ լութիւնն
նիւթեր չի կան, կու՞ անոնց մէջ աչքի չեն ինչուա արջասպի,
թէ և սասաիկ երկրաշաղմեր Կիլիկիային ալ մեծ աւերներ
և գործեր, որոնց ամենէն անոնց Հեթումնի որով պա-
տահածն է և աւելի սասակի թափուլ Աև Լուսոն իւթքուն
մետած : Զերմանինը ալ նշանաւոր էին այլհայլ չուժի
յատկութիւններով : Հայուկ հանած Հայ Տիրապետութեան
ժամանակին հիմակ բայցնի և Պարպար Տաղին ապաքուն
Բլիջէ չերմուկը և Զեյթունի Ա, Կարսապետի Վանուց չեր-
մուկը : Գետերն ես համբաւեալ են . Երկիրը կիսադրուր չ չու-
պատճեած լինելով բարձր և խիտ լեռներով, Տաւրոսի ց բ-
տաշուն և սասանաշունչ բարձաւեքներէն ծուող ու իւնուն
ուող չորս գետերով կաւուէ Մրկիրս ողջոյն և որոնք ան 1.
Պիտամու որ այժմ Որինուն կա Դինան կը կոչուի նախուաց
ուն Զահանն է Կիլիկիանութեանպին զիաը, երկիրն Սրեւրահան

Նութիւն Հիւսիւսէն Հարաւ : Արեմաեան կողմը փառած են
Տաւրոսի լեռնակոյաներն ու շղթաները և բլրակոյտ շղթանե-
րը և մի լեռնագոտի այսպէս է ձգուած, իսկ Արեւելքէն Կի-
լիկիա կոչուած երկու բաժանումներով : Մեր Արմէնեայ եր-
կիրը չքնաղ է ամենաբարձր ու յաղթ Տաւրոսի լեռնաշղթա-
ներովը և երկայն բազոււկով մը, որ կը կոչուի անափ Տաւրոս
և որը կը հասնի մինչև Սև Ծովի եզրերին : Եաւրոսի երկայն
շղթան լոկ անունով մը չը կոչուիր այլ երեք այլեւ լեռ-
նագոտիներով կը յորջորջուի, Բարձար Տաղ որ բռն իւռ-
ներուն ամենաբարձր մասն է, ու ասոր ամենաբարձր գա-
ղթը Մեթգեսիս եռանկիւնի բուրգի նման ունի 11,408
տասնաչափ բարձրութիւն եւ ամբողջ Կիլիկիոյ լեռներուն ամե-
նաբարձրը կը սիսուի և 10000 տասնաչափէն ձիւնով վեր ծած-
կուած : Բրդ, Ալա Տաղ իր Ավելչքար ամենաբարձր գա-
ղթով, Թիւմպէլէք Տաղը որ նոյնպէս երեք զատ զատ բա-
յիններ ու անուններ ունին, Սև Լեռ, Ճէպէլ Մուսա, և
Գզըլ Տաղ : Այս լեռնային աղեղնաձև շրջակագծին տարածուած
սահմաններն են Կիլիկիոյ հարթ զաշտավայրը Զուխուր
Օվա անունով որ մինակ ծովին կողմէն բաց է, ո՞չ մէկ
բարձրութիւն չի խանգարէր աեւտրանին միօրինակութիւնը,
բացի քանի ո՞ր խոշոր բլուրներէ Զէպէլ-իւնշուր 2300 տա-
նաչափ և Տիւլտիւլ լեռնաշղթաները Հայոց Ծոցին ու Ամա-
նոսի Արեւմուտքի կողմերուն : Եշանաւոր են լեռնային կա-
պանները կամ գուները (Կիրճ) որոնցմասի գուրսի երկիրներու
հետ կարողացնը է պահպանել իր յամաքային հաղորդակ-
ցութիւնները, և որոնք պահպանել ու բացուել են Տաւրոսի
այլեւ աեղերը գետերու սրնթաց հոսանքովը : Ամենազու-
խաւորը ու համբաւաւորը Կիլիկիոյ կամ Տաւրոսի գոներ
կոչուածն է (Խուրինեանց) Կուլկայ կապանը, այժմու Կիւ-
լէկ Պաղազն է, մինչև 4000 ոսք բարձր ծովի երեսէն, որ
անի կը կապէ Փռքը Ասիոյ Մրեւուտքին հետ, տանելով գէ-
պի Պանեա ու Կնկիւրիա ու Պոլիս : Արեւելքի և զլխաւո-

կողմով և երեք վտակներու խառնուրդովը կազմուած է և
երկ. Սարսոր (Սիհունը) կամ Սէյսունը Զահանէն յետոյ իր
մնծութիւնով երկրորդը համարուած . որ զրեթէ զուգահե-
ռական ընթացք ունի անոր հետ և անորմէն Արևմտեան.
կողմը ծով կը մանէ , և երկուերկայն վտակներէ կազմուած է ,
Գ. բորդը Տարսու Զայը Սարսոի գետաբերանին կից դէ-
պի Արևմուաք և Կ. լիկույց Գ. բորդ նշանաւոր գետի կիւդ-
նոսի բերանըն է որ այժմ Թարսուս Զայը կը կոչուի ,
և որ կը թափուի Տարսոնի դոզը . Գ. բորդ նշա-
նաւոր գետը Կայիշկաղնոսն է այժմ Կէօքսիւ կամ Սէ-
լէֆիէ սույը համասուն զլմաւոր քաղաքի անոնով նոյն
գետաբերանին մօտ Երբ փայլէ իւր քաղցրիկ օրեր անցեա-
լի փառքերը . քաղցրիկ օրերը , աղատ կեանքը ալ կը շողայ-
կը ցոլայ եռանգոյն դրոշով ալիծփիկ ու հիացիկ . Ազատն
Աստուած Հաճեցաւ Աղատութեան շունչ փենլ ու անսր հողա-
նիւթ շինուածքէն կենդանութիւն սլարդեւել , անբանաբո-
րիկ Ազատութիւնը , Աստուածատուր այդ պարգեւ Դաշնա-
կիցներու փայլուն զէնքերուն շատաշիւնովը , մինչեւ կիլիկիյց
սարերը կը փայլեցնէ , կը վերերեւէ իր քաղցրիկ օրերը ,
Թանկագին Աղատութիւնը , քաղցրիկ օրերը վայելելու զայնս
ձեռքէ չվրիպեցնելու համար իմաստուն ու լուրջ բանավա-
րութիւն , մաքուր կենցաղ , բարսյական վարք ոււ կարգ և
առաքինասէր արիանիրտ սիրտ կրելու է . անուշ օրերը հա-
ճեի վայրկեանները , երջանիկ բոպէները պիտի յառնեն այն
վերակրչով ոգիներէն նոր կեանքով մը կենդանի ու անոնց-
մով պիտի լիցուի կիլիկեան չընալ աշխարհը , համայն Հա-
յաստանը , իր հարաղատ ժառանգ զաւակներուն նորածին ու
վերածին Հայկաղեան դրոշին երկնածուփ երիզներուվը ծիրա-
ներիուած : Զքնազ կիլիկիոյ մեր հայրենիքին Հայկի թունե-
րուն գրախտագեղ Հայաստանը ալ պիտի ունենայ իր քաղց-
րիկ օրերը , նոր ու խելաւոյ թնդիւններով գոռացոյ բամ-
բիսներու ցնծերգութիւններով ու տօներգութիւններովը :
Երբոր ծիծառն իւր բոյն դառնայ . մտի՛ք . մտի՛ք դուն ալ իբր

րե ծիծեռնիկ , ու ճանչցիր քո բունիկդ ան կրկին քուկդ է
թէւ պահ մը անտէրունջ էր , մանկուց պիտի տ'ոնեւ : պու-
խերիկդ տապալած , թառած թռած ձագութիւներդ թափառած ,
շուրջդ ամբողջ պարապ ու խարապ ու պիտի թափիս արցունք-
ներ լեղի ու աղի ու պիտի յիշես թէ ան սիրելիներուս վեր-
ջին բոյնն ալ այսպէս թափուր , չէ՛ չէ՛ ծիծեռնիկ տարագիր
ու թափառիկ մի թփռտար քու բունկանդ փութա քեզ պի-
տի ըլլան բարեկամ ու բնկեր բուեր , որոնք մոխիրներուղ
վրայ վո՞ւ վո՞ւ երով քեզ կոպսէին . Կիլիկեցի բիւր երանի
քեզ , որ դարձար քու բունիդ ով վտարանդիդ ու նշդենդ ,
անցաւ , այո՛ անցաւ ա'լ թօթափիր փետուրներդ սուզի ու
թախծի , մոցիր վայերդ ու վշտեղդ , ու ծւծւայ ճռուողէ ,
նորազուարձ ու յարազուարձ : Երբոր ծառերն հագնին տերեւ ,
ալ իրիկուան դաշտի ամայութիւններ կը լցուին , հոն դաշ-
տի գոդին միր մշակի բազուկներ կը գործեն , աշխատութ-
եան քրանց ոլուներ հող գուղձի խնկամաններէն վեր պի-
տի ծխան ու ծրաբին քուլա քուլա մինչև ջինջ կապտակին
երկնաբերձ ու մերձ ու աստղալարդ պատափն գահոյքը իրն-
կարէյր այդ մուշկին պիտի զգիսին . լծվարն իր գութանով
մշակն իր բահ բրոչով այցելպանն իր յօտոցով ու սղոցակովը
պիտի պատրաստեն մազրահամ նեկտարաբաժակները , արօս-
ներուն մէջ նախակապաններ նախիրներով , հօտեր իրենց հո-
վիւններով ոչխարն իր գառնուկովը , այծեր իրենց սատանորդի
ու լիկներովը , կանաչներ փառ ի փառ , մարգեր վառ ի վառ
թուզուններ թառ ի թիս ծործորներ ծմակներով , հովիտներ
կանաչի խրձկներով ու պապութիւններով պիտի զեղերին կի-
լիկեան սղջոյն . յուաթի դուրաններ սակեծին ու հասկած ին
հատիկներով ու խուրձերով , ծաղկազարդ պուրակներ ու
բուրաստաններ ազգի ազգի խնկաբոյր ու մշկաբոյր բոյրե-
րով ու գեղափառ և ծիրանեփառ տեսքերով լլիփացած երկ-
նած ու ծնած պիտի պատկերին գեղօրներու վա-
յելքներու զրախտայինը , երկնայինը ու ծառերն ողջոյն հա-
զած ու պճուած կանաչի մկնականջանկներով ու ծաղկի

Թերթեստի բիւր աղզին, ու երբ հաղոձ էն ու հանդերձած
բոլ բ' բ' թիւնքնեան ային ու զաշտափին պրային ու հափտա-
ին հ առուստ ու չընազ երկին կիւնեփող. ո՞վ չի ցանկար ամս-
նել կիւնեփող, աշխարհը որ իրեն Արե կուտայ ու մինարէ
կիւն ո՞չ աղջ ամբողջ Հայորդիք կը բաղձան, կը չցո՞ն.
զան անսներ Միացնար Անկախ Հայաստանը Աշխարհ որ մեղ-
ես Արեւ Յայց Մինարէ տեսնելը ցանկալի չէ բաւ ո՞յց ու-
նենար, ո՞նենեարէ վերջ ողոնել ու վաշելելն է և ու բ' ո՞չ աղ-
արմանի առաւ Աղջիւ, ու համեռ Հպարկեաւ, չարքաշ, ժիր-
յոյսօֆ, հաւատավ, սիրսկ լիցուկ սպուսկ մը ո՞ր հայուն յա-
տուկ է ո՞չ խատամթիւնս, ո՞մաքնաւութիւնսի ու արսութիւ-
նով, միաշամ և եղբայրազամ պողպատամ, դապուկներու այն
ասեն ցանիալ, անշայ տեսնել ո՞ին, կիւնիւն Աշխարհ որ
էն հայարդուիք :



Զ.

Խօսուած Տաշտոնի Լաւրանին մէջ:

Ք Ա Լ Ի Բ Ռ,

Քայիր հայ ժողովուրդ, ք ո՞ի՞ր անդադրում, քայիր
վրէմի ճուրիէն, քայիր տշիստութեան ու դիէն, ու քայիր
յոյսի միաբանութեան պողոտայէն, հայ ժողովուրդ զորե-
րով ամբողջ քալեր ենք ու անդադրում յայներով տարիներ
թափառեր ենք ցաւի երկայնքէն, վշտի լայնքէն և սակայն
իտէալի մը լուսաշող, գաղափարի մը իբապաշտ ճամքէն,
քալեր ենք աղջամզէն ու աբշալոյսի մէջէն, ծութ խաւարի
սոսուերամած լարիւրինդոսներու ու արեգչող, լուսափողի
ճաճանչումներու ընդմէջէն. քալեր ենք լութթ ու աղմաւտ
ու ծուխոյի ամպերու սիրտ թափանցնող ու հոդին կըտ-
րասազ պահերու, և ջինջ լուսաշող ու բուակիզող Արեի
փողփուն ցոլքերու մէջէն, սուգ շիւանի ցինծ ինդութեան
մէջէն, սուրն ու կիւնազանը մեր զիսին, ցաւը գերութեան
ծանր շղթան մեր ուսերուն, ուոզի, կածի երանդը մեր այ-
տերուն յայզն ու կակիծը մեր սրաերուն, բայց յոյսի լոյսի
անչէջ Արեը մեր ճակատներուն միշտ Աւ ան ալեւոր ու զա-
րեսը ծերունին իր հնափառ ու վեհափառ զէմքովը, որ Օ-
րարատի զոյք Մասեեց ու Արտածի սարերուն ձիւնովն ձեր-
մկցած ու Նոհապետուկան մականին վրայ յենած ու յեցած,
զարերու ընդմէջէն դեռ կը քալէ ողջ ու ամբողջ աղզի մը
ծանր բեռց յուսին ու խորունկ վշտերու ու վէրքերու կըս-
կիծը կը սրտին ու հոգին խորքը. խոռվքը այտին, կնձիուը

Հաղթին տարիներու մէջն ծնած, անցեալի պատկերը յոյժ
քստմնելի և եղերական գանին ալելոծած, կը քալէր ու կը
քալէր ու պահ ընդ պահ ցցուած կը տեսնէր ու կը զիտէր
իր առջե պատկերացած մահուան բաղմազլուխ վիշտազը հաւ-
յերուն հազարաւոր զոհերուն կենսոռոգ ։ արիւնովը յդփա-
ցած ու միշտ իր ականջներուն կը դզրդար ու կը մանչէր
և կը դիտէր ողջ Հայաստանին աւերքի ու քայքայման խօս
ուրուականը շղթայալերծ, ու կը ցցուէին, կ'օղակաւորէն
գողգոթաներուն տմէնէն ահուելին ու սոսկալ'ն և արիւն
ուռչար հայ համատակութեան Ան կ'ընդէր բաժակիներուն
Էն գտնագոյնը անհնարին զոհարերութեան ու մարտիրոսութ-
եան այնչափ գիւցայնորէն ու քանի՛ վսիմօրէ՛, զի իրն ու
իրեններունն էր: Կը քալէր իր կուրծքը չօրս ծագերու վր-
ժացող ու բզաւող հովերուն ու ճակատը խանձող մրկող Ա-
րեին, ու ուսը սկ ու սրւել տարիներովը ծանրացած
ոսկրի ու մօսրի ձմեռներով, որոնք քանի՛ մող կը տառա-
պեցնէն ցցուածվշտածին ու նոյնքանմահածին Երբեմն կ'կոծէր
կուրծը վշտային ու դառնազին ո՛չ գոնէ վերջինը այս վեր-
ջինը ըլլար: Երբեմն ալ մալիտ մը շրթներուն դէսլի ոսկեսար
Սրբը գնդեցիկ ու զուարթագին, որը կարծես կը շոշողար
հայ Նարիգոնին վրայ նաշխուն ու բշխուն, որպէս տուսւալ ու
անդուսպ, կը թաէր բրտացած շրթներէն նոր յոյս ու յորդ-
լոյս և կամք ու կեանք, ու ան մինակ չէր, ոսկրացած պա-
ռաւ հանին, որ բիւր գժբախտութեան խորշոմներովը գըծ-
ուած դէմք մը ունէր դուրս կարկառած երկնազօծ բոսոր այ-
տեր մը, նոյնչափ նաշխուն լաշակի ճեղքերէն, դեռ պատ-
կերներ կը հիւսէր իր հարսի վեղերէն ու կայտառութիւննե-
րէն շատ նշաններ ցցուն, ու երկու մշտահոս աղբիւրները,
արցունքի շիթեր ու կայլակներ կը հոսեցնէին առուացած
այտարէն կարծես ոսոգելու իր շուրջը փռուած ու զիգուած
խոպան ամայութիւնները, անսոնք կը մարին կարծես ցամ-
քած կոպերով ու Սրիի լոյնան իսկ անոր լոյս տալու անդօր:

կեանքի տւնէն ու այխարէն, խայտանքի, բերկրանքի
այդ հարստութենէն ոչինչ մնաց ու ամէնքը կործանած
մոխրացած ու անթեղուած, գեղուզէշ հաստկներ տապալած ։
անձնեայ գեղութիւններ աղեղացած կող կուշտերու ոսկե-
րոա՛ դէրայած աւաշասոր գեռ չի բացած կու-
սութիւնը անհղն մնացած զեղ հարսերուն մարդարիտ
մարմինները ձորերուն ու հովիտներուն բլրացած, ինչ տան-
չող, կոկծեցնող ու յուզող խռովքով այսահարած, տեղա-
հալած կը քալէր ու կը քոէ՛, երեակայութիւնը ցնորակո-
ծող և իրականութիւնը մորակող զարհուրանքի դժոխք
մահուան բոլոր պատկերներովը: Քալի՛ր զառամ տատ քա-
լե՛ր պառաւ հանի, կուած մամիկոտ քալի՛ր, բայց ուր են
չուրջդ բոլորով քղանցքներուդ պլուսող թռու ու թռոններդ,
ա՛լ արդեօք չպիտի՞ գտնես գանգուր գռուղ մաղերով թիսո-
րակ ու մհղրորակ այտերով շահէն աշուկներով մատաղաշ գը-
լուինները գգուելու ու չոյելու անոնց անմեղսւնակ անրիծ
ճակատները: Քալի՛ր սբդեօք սիթի գտնես օճախտ նուիրա-
կան ու նոյնչափ նահապետական կեանք մը ընտանի, հա-
ւատք մը բարեպաշտ ու յոյս մը լուսածին և սէր մը երկնա-
յին, որ կը մժնողորաէր համեստունակ այդ միծ շինքը, շին-
քը ու շէմքն բոլոր ու ուսոր հայրենիքիդ: Քալի՛ր մամիկոտ ու
միշտ անոնց աննիւթ պատկերներու ու հոգիի վերերեւումնե-
րու պնուրջովն, տեսքովը յափշտակուած, փոթորկած իմա-
ցականութեանդ զաւցմոցքը տրգիմօք... Քալի՛ր դարերու
թափտականը, ցեղիդ մայր տւնիր կորցնող ասդանուականդ
Քալի՛ր անդարսում ու անհամառում քո երբեմնի զրախտաչէն
ու այժմու աւերակ սշխարհներու մէջէն ուր քու իրանէդ
ու երանէդ ծնուածները, բունիդ ոստերն ու ծիւղերն համակ
ճողած ու ճղջած, գոսացած ու չորացած հողվրաբիքներ են
բաղմացուցած, և զուն չէ որ անոնց մալ ողջ ու ամբողջ էիր: Քալի՛ր ով պառաւդ ճիւղարեկ ու հնարեկ, դուն յօտուած
ատպարազարկ մայրն ես, գուն հովին ու բութին, փոթոր-

կին ու շանթին տապա, ած ձիթենին ևս մշտադալար. և առ
երին ու մրխրակոյահն անք, ևն հսկչը և առաջութիւննեւ,
բուն լրին տիրապետից, և ախուերգակ Երգիչը երրեմի մեւ
ծափառ հարսառութեանցն ու փառացը, անմական ու անու-
թու դշխան մերժուած արգառութիւնէն, դրկուած ճշմարտու-
թիւնն, իրաւունքի խորթ զուակի կարծես, բայց քաղի՛ր
բարի ու արի հանիգ, քու ձիւնոտ ճակտիս և սակայն շան-
թու չրթանցդ ազօթքը իր թուիչքը առած է մինչեւ կարու-
դութեանց կարսղութիւն գանցըն, դուն շարոււնակիր յոյ-
սիդ ալելուն ու լոյսի մեղեդին ու մը մրժայ անդադար, չէ
թաղուած մեռած հասիկ հանտրէն է որ կը վերընձիւզին
կենասահնդոս ծիլերն գեղերին ծաղկանց, և կը պաղպարերին
շարքն ու սարք անկոց, չէ դալլահար աերեաթափ աշունն
է որ միշտ կենասահն զարունները կը ծնի. քալիր քու լու-
նացած ու միլիօնացած գերենդաններուդ ձմեռը մահուան
գողերով ու կեցքով, այնչափ պարսուցնող ու սրսվացնող
կծո ու կոկծոտ չիրաստաններով վաղուան ու ապագա-
յի կենդանութիւնները պիտի յարուցանեն, քալիր՝ ահա
բռսորավառ ու վոտ. Արեգը կը շողափայի արտօսուաթոր
շիրիմներու վերե ու բաղմաչարչար որգեկացդ վլիսին նոր
մայիսներու ու մասիսներու հորիդաններէն Աւոտն Արեգին
ու աւաւօսուեան կը ծաթէ ցնծուն ու ծիծուն և ժարտալից,
ինկալից, այլ միշտ պաղպարից: Քալեցէք տատ ու մամ քա-
լեցէք որ ձեր արդար ու սուրբ իրաւունքին ի խնդիր ան-
գաղրում ու անհասանում շըմաններ ու քաղլեր անեցաք
և ինչքա՞ն բերուեր զրկանքի, տառսպանքի, զգզանքի ու
սոյնքան կուս ու սուրբ բողոքի: քանի գարեր ու ատրիներ
սուզի ու կոծի աշխարհներ կոխիստեցիք ու սգացիք, ու
մաշեցաք և անոր արօսովը ու տեսչովը ու այլ բառ մը
էր Աղասութիւն, մեր կեանքին զարունը, ցնդին ակա-
տո թիւնը ու բանութեանց խորտակութիւն ազօթնցէք ու եր-
երգեցէք, բայց տարիներ ու դարեր տաժանելի երկունքներ

ու լեռ ցուեր և ծով զերութիւններ ձեր տեհնչերն ու կա-
րօտները. աղատ երբեմնի կեանքերնիդ կապտեցին, շղթա-
յեցին: Քարեցէք, ահա երեկոյի բռսորագեղ շէի շուկը
ծածկած են թիպոտ երկատունը. Լուս ու կուռ շրջան բու-
լորելով բարձրաբերձ լեռներու կատարներովը և թե ութափ
անատոներու շնազ ու վմով ցից ծառներու կողերովն ու
ճիւղերովք: Խոր ամայութիւնը, կէտ կիտուած սպիտակու-
թիւնը, հայի շնչենը իրենց շուրջովը սարսուռ մը ոփած
էին երբ արեւն ալ հորիզոնի ծայր եէտին թաւալզոյոր կ'իկ-
նէր իր եահեէն մահասարսուռ ստուերքը ծնելով պահ մը
որ ոչ ոք պիտի վափաքէր այդ ամայութիւններէն անց կե-
նալ ու այս պահուն էր որ երկուքն ևս իրենց նուիրական
ըեռներով: կը շարոււնակէին իրենց քալեկր ա'լ քարշ տալով
յադնած, պարտանած խոնջեցած իրենց ոտքերոն, առանց
պահ մը կենալու գոնէ քիշ մը հանգիստ տալու իրենց թուլ-
ցած ջղերուն, կիթուած սրունքներուն ու կարծես նոր
զուրս եկած իրենց տնից ու կարծես դեռ որչափ ճամբանեշ
կտրելու դատագարսուած ճամբայ ճ գարերու նշանատախա-
տակովը, հայեացք մը ունէին գառնութիւնով երիզուած և
կարօտ մը վշտի անհզը տոգորումով եղերուած, կը քալէին
մութ խոր անատոներէն ներս, արճաւըրու ու սարսափստ
բաւիդներէ վեր մինչեւ սարաւանդները գարեփառ հսկայ
վկաններու ժեռուտ ու չեղոս կողքերը անբարտաւան ու
անյաղթ սիփաններուն, մնձուրներուն, մասիմներուն գցր
կուռներուն կողովիսներուն, Բէէրուն, Տաւրոս ու անդիւ
տաւրոսներուն: Յանկարծ մի գուլ ու խուլ շնչեց ու խըշ-
խըշոց ու սուր ու չիլ աղաղակ մը արձագանկց: Բոլոր
շեռ ու ձոր ու աշխարհ արարատ թնդաց ու զզրդաց: ի
դուր լայ ու վայոց, ի զուր ազօթք ու մրմթնց: անոր
աչքերը յաւիտենապէս փափուած էին ու անոր վերջին խօսչ
քըն էր եղած, քալի՛ր, քալի՛ր դուն մինչեւ որ կարենաս
շալակիւդ եղած բնոր հասցնելու հոն, ուր բիւրաւըրներ հն

սպանում, քալի՛ր, քեկ առաջնորդող տաստղը հոն պիտի առաջնորդէ ուր մանուկը խանձարութավ Ազատությունը պիտի ցործոցնէ ու ան հաստ բունի մը տուած իր խոնջած. քամակը լսեց բողոքելէ, դադրեց քալելէ. բայց կտակեց մայր մամիկին: Լսեց երկար փոււեց ժամեր լուեցին նաև անտառի խմացները, հոլի ոռուումները, քամու շլոցքը ու տհա այդ լուսութեան մէջ խօրունկ ձայն մը շրջան առեց որ կը հատկւար ել քալի՛ր... շարունակեց դեռ մշութեան մէջէն պահ ընդ պահ քիրար ճականի ու քաղցր լերնին ու կը մրմիջար ո՞վ Աստուած մինչեւ հըր և ո՞ւր պիտի քալեմ. ո՞ւր պիտի գաղար առնեմ, այս օթին ու խորին անտառի խորքին, թաւուտ թիւրին ժեռուտ ցիցերուն մէջ ինչո՞վ առաջնորդուիմ, երբ երկինք ալ իի անդին ու սուզգին պրլ-պլութք կը քօղարկէ: աչերէ: Ո՞ւր է Անոր աստղը. որ ինձի կտակեց ինչո՞ւ չը փութաը քայլերուս զիւրութիւնը ու աշերուտ տեսողութիւնըտալու ու այս ահաւոր բնութեանծոցին այդեօք չը պիտի յօշ յօշ ընեն արդէն հատած ու մաշաճ և ոսկրացած մարմինս դիշատող ու փարատող զագանները, ու մէկ քանի վայրկեան վերջ չպիտի գառնամ համեղ կերակուրը սոված գաղաններին. բայց ինչ հոգիս եթէ մինակ իմ պորկ մը ոսկրոտիփս լինէին հապա աւանդը որ իմ շաւակին, ո՞հ Աստուած իմ ինչո՞ւ մինակես թօղնումք աղին ու խաչին մատաղ եղնողին, այն աղու աչուի, պարթև հրակայ հասակներին չէին որ քու մօտիկդ կեցած կը գիտէին քու ընտրելագոյն ազգին ու ցեղին գրուժաններին, որոնք քու խաչն կը պատրաստէին, իսկ մերսնք քովդ ի վեր կեցած քեզ կը հրաւիրէին իրենց հիւրընկալ երկրին ո՞հ Մասսի Ենովան փութա օգնութեան, զի հոս սարսափ մը ինձի պատած անտառի այս ծոցին մահազդ մըն է ծնած հասիր օդ, նութեան, ու լոեց... և զլուխն առաւ իր երկու զառամած ձեռքերուն մէջ ու թափեց երկու խոչոր կայլակներ արցունք քի ու որոնք շանթեր ! ին բորքի ու սկսան փիրոս հողերը

իսկ զեանին և իր երկու վլովացող աչերը զարնող կայներու պէս վառեցին լուսնի լուսնակը որը շաղախուած ցից ժայռ սերու մէջ զդացող սառ ու նար առուակին դէս ու զէն կը գալարէր վայրկեան մը առաջ աղատուելու անհջովը այդ պիտաւրալից աեղերէն... ժամերը ոսհած էին ինչպէս առարիները, սարսափները ցրուած էին ինչպէս դարերը, մութը տեղի տուած էր ինչպէս զիշերը, ու ծաթեր էր Արեւելքի աղատ արքան ու իր Յանրենները վաղօրօք լուսաւորել էին ամէն մի խորքը անսառին իսկ, ձմեռը վազուց անցկացած էր ամէն տեղովը ու գարունը հասակ ու նիզակ նետած աւօսի արեգի հանգոյն ցից կողերը հաստ ծառներուն կանանչ ներով էին բնոնաւորած ու դարերով քալող մարդկին ալ իր ուսէն թէ ծոցէն. իր կողէն թէ լանջէն ծնած ու մեծացուցած գեղանին այն զեղունին երթասարդ Հայաստանը և անա անոր վերերեւումին ու ալպումին քա՞նի ցնծութիւններ և որչափ բերկրութիւններ ու գուն ալ պիտի հետեւիս անոյ քայլերուն ու քալի՛ր վրէժի ճամքէն, չէ՛ մի տրաքէր հաշ յորդի, վրէժի ճամբան արիւնի ճամբան չէ, այլ կեանքի, քալի՛ր այդ ճամբէն և թող տեսնողները երթան արար աշխարհին պատմեն բոլոր տեսածներին և խօսին լսածնին, թէ հայը իր վրէժը կառնէ չէ թէ սուրով ու հուրով, այլ խօսի ու արօրով, զրչով ու թղթով ու խաչին արի զինուորները ու անոր հարազատ ուխտաւորները խաչեցելոյն օրինակով օրինակուած սիրոյ աւետարանին պատգամները կը հրատարակեն չարին յաղթէ բարիովը: Հայորդի գուն ալպերու եղանակը, միջոցը սորվիր, ուշագրութեամբ հետեւիր մաքուր առողջ, ու ազնիւ ու բարձր կեանքին, ու այդ կեանքի արդէն թշնամիին մահն է ու ինչո՞ւ միանդամբց զաշոյնը անոր աղտոտ կուրծքը միալ, և կամ մաքուր ձեռներով նեխած ու փատած մարմինը շօշափել դա՛ պղծութիւն կը լինի այլ թողնել որ օրերով ու տարիներով նեխի, փափ փառիւտաւորի և նօթի ու սոված ստքերովդ քծնի ու լլու ստայ

ու սա վրէմներուն ամենէն յարմարագոյնը չէ։ Էւա կեանքը ապրի, բարձր կեանքէն ձգտիր, այս թող լինի վրէմիդ ճամբան։ Հայորդի քալիր աշխատութեան ուղիէն, քալիր ինչդէս քալեցին քո պատիր ու մամիկներ, որչափ յազնեցան որչափ աքնեցան, որչափ պարտասեցան։ Յայց երբէք չկա սեցան քալելէ աշխատութեան ուղիէն, անոնց աշխատութեան քալերը ժամի ու օրի, շարաթի ու ամսի չէր այլ տարիի ու դարի էր, անոնք աշխատեցան միշտ եր ուրիշներ կը քալեն, շինեցին մի՛չ չեն ուրիշներ կը խորակէն կը նորոգէն երը կը քայքայէն։ արդեօք քանի անգամներ շինուած են մեր պապերի աներ շին օճախներ որչափ մուխ ու ծուխ ծառացած են, երբ վանտալական ու մանկուական աղտոտ թաթեր ըրիշակներու են վերածեր մ'ը դրախտ երկիրներ ու աշխարհներ այս ամեն յաղթողի խաղաղ ու անարար աշխատութիւնը, աշխատութիւնը որ արքայութեան սիրնն է, տուն մը չը փիր երբ ուրիշները կը փլցնեն, այլ կը փիր երբ տանտէրը կը փլցնէ ծուլութեան րոշովը, հայրդի առջեւդ մէկ ուղի մը ունիս և գոնիլիդ մէկ նպատակ, շինելի ծնիլ, ստեղծագործել, քու ձեռքերդ շինողի են, շինէ աշխատութիւնով ու ան պիտի ճնի հազարաւոր բարիքներ, այս՝ առջեւդ, շուրջդ լոլոր տերքներն են ու գուցէ պահ մը զանանք քեզ առճակեցին չէ՝, մի երկնչիր և ոչ առ արաստիր ամեն վանտալականութիւն, ամեն բանակառութիւն աշխատող ձեռներէ կը դոզան, տեղի կուտան, յաղթանակը աշխատողին է, աշխատիր կեանքիդ ու անձիդ, տունիդ ու ընտանիքիդ, ցեղիդ ու ազգիդ համար։ Աշխարհս տէրերը աշխատութիւնն ու դիտութիւնն են, աշխատութիւնը և յոդութիւնը եղիւսեան դաշն առաջնորդող ճամբուն վրայ զբուած են, հայրենակիցներ քալենք աշխատութեան ուղիէն ու յառաջաննը ու հաւատքը մեզ պիտի գանէ Անխոն աշխատողին ձեռքին մէջ ամէն ինչ ոսկիի կը փոխուի մինչեւ իսկ ժամանակակից և ուր կը մասաւոր իսկ աղամակ քալիր կ'աղամակը ու անոր ի խոնդիր էիր

քայքայած աւերակները։ Ամէնէն հասարակ բաներու մէջ անդամ աշխատութիւնը հրաշքներ կը զործէ, ու մեր յոյժ սիրելի Հայաստանը ևս հրաշքներու կը կարօտի զի մինակ ատավ պիտի վերականգնի, քալենք յարատեւ անվկանդ և աշխատութիւնով սիտի վերատանանք այն ամէնը, զորս մեղմէ խնեցին բոնի, աւերեցին վանտալական թաթեր, աշխատութիւնով պիտի վերատանանք ու տէր գառնանք արւեստներու ու ատանց մէջ կատարելութիւններու, զոր հանւեստներու ու ատանց մէջ կատարելութիւններու, ճար, ճաշտկ կամ երկնից պարզեւը կը կոչեն։ Հայորդիներ, մարդիկ ու աղդեր կրնան ձեռք բերել կրտսուած հարստութիւնը ու աղատութիւնը աշխատութեան թանկ զոհողութիւնով, վտանգուած առողջութիւնը ժողովութիւնով։ Մրջիւնը օրինակ, բիւր անգամիր տնակը կը քանդուի նա վերսախն կը շինէ, մեղուն օրինակ, ձեռքեր անոր անուշ մեղը կը խլեն, նորէն կը լիցնէ ըջինները, Հայը երկուքին օրինակն ալ անձնացուցած ու մարմնացուցած է իր վրայ գարերու հաւատքովը։ Զուրը որչափ որ լոյն մարմին մըն է, սակայն ամէնէն պինդ ու կարծր քարերն անգամ կը կոկողացնէ։ Աշխատանք ու կարերն աշխատանքին մէջ յաւակնատ ու եսներու շարքով չերեմ, մեր գործերը շատ ինքնասիրութիւն կը պատճառեն, շատ աշխատանքը տնհոնն համեստութիւն։ Աշխատութիւնը կեանքին մէկ օրէնքն է, աշխատիլ ապրիլ կը նշումտկէ, Ուրեմն կեանքի ուղիէն քալենք։ Հայորդի քալիր միաբանութիւնը մողուած էիր զարերէ ի վեր, շատ ջանքեր ու ճիգեր թափեցիր ու շատ շատեր քել ալդ պողոտային առաջնորդեցին ու գուն զարեւալ մողուեցար, չէ թէ զուն հայրերդ ու պատերդ ալ ու որչափ մոլոր ու խոտոր զեկերեցար քանի՛ զարտուղի ճանրաներ ընտրեցիր, յամասեցար այդ պողոտայից մէջ ու շատ բնական չէ՞ս որ ցաջողէիր, չը համնէիր հոն ուր հանդիսար երջանկութիւնդ ու աղամակներ քեզ կ'աղամակը ու անոր ի խոնդիր էիր

դուն ալ ու պապերպ ալ ։ Միաբանութեան ոգին ազատութեանդ ոգին, կեանքիդ ոգին էր, ոգի մը որ Աստուած մը կը պարունակէ իր մէջ արդար ու ճշմարիտ և յաղթող բանութեանց, բանակալութեանց ու բարբարոսութեանց, ողի մը որ սէր կը բղխէ, երջանկութիւն կը բերէ տուներու ու ցեղերու մէջ ծիծունակներուն պէս, ճշմարիտ սիրով կարելի է միաբանութեան պողոսայէն անցնիլ, սէր մը որ մաքուրէ, որ սրտին մէջ կը գանուի և ոչ թէ զգացումներուն: Ճշշմարիտ սէրը փոխադարձ յարգանքի վրայ հիմնուելու է, ու սէրը եղբայրութիւնը կը խօրհրդանշէ, ընդ աստեղօք լինչ կայ սիրունքան գ'անձկալի եղբայր անուն: ու ինչու չըլւանք եղբայրներ, երբ լիզունիս մէկ, արիւննիս մէկ, սիրտերնսա մէկ, սովորինք չի մոռնալ սէր դէկ 'ի ընկերը գորով մարդասէր ու աղաւ հոգի: Սէրով սկսուածը կարող է մինչև վերջը հանիլ Աստուծոյ ձեռքով: Սէրը յաղթող է ամէն բանի չեթէ սէրը համաձայն է ճշմարտութեան ու բանականութեան, իր յաղթանակն ալ բարի ու առաքինի կը լինի, իսկ եթէ կրքի, յոյզի և ստորին զգացումի արդիւնք է անոր տարած յաղթանայն ալ մոլի, չար ու անձնակարծան կը լլնի: Հայրենակիցներ մեր ահաւոր ծով դժբախտութիւնները առ մոքելու, ջարդ ու փշոր եղած մեր ծննդավայրերը վերականգնելու գարերու ծոցին մէջ տառապող սպասող հայրենիքը կանգնելու, վերապրեցնելու համար պէտք է ամինէն մեծ ոյժը զօրաւոր, ելեկտրական էն ուժեղ հասանքը տալ ու ներարկել մեր երակներուն մէջ ու այդ է միաբան ոգին, այդ անբեկաննելի ոյժը, անխորտակելի զօրութիւնը, քալենք այդ մոռցուած պողոտայէն ու զարդարենք եղերենք վրէժի ու աշխատութեան պտղատու ծաղկաւէտ ծառներովք ու սկից անցնողը դրախտի մը մանրանկարը տեսնէ ու քայէ ու բախ ու երջանիկ: Սէրը Աստուած է ու ո՞վ կրնայ ատոր ոյժին տոկալ ու ընդառաջ երթալ Տիեզերք մը,

ողջոյն հղատակ կայ անոր օրինաց: Հայորդիներ ձեր որտերուն մէջ Աստուածներ պահեցէք զի ատով պիտի կրնաք բաց տեսնել ձեր առջև միաբանութեան պողոտան ու առանց տոյդ ճամբան չպիտի կրնանք մեր դրկիրը համնելու ժառանգել: Յիշենք Դաւթի այդ Եփայեցի մեծ միսթիք բանաստեղին սա գեղեցիի կարը, զի՞ բարի, զի՞ վայելոոչ զի բնակին եղբարք ՚ի միասին, իր թաղաւորութեան գահոյքին, բնակին եղբարք զի միասին, իր թաղաւորութեան մէջ ար շքեղ վայելքներուն ու ճոխ զուարձութեանց մէջ ամենէն վայելուչը եղբարք միասին լինակիլ երգեց: Երգենք այս երգը քալենք այս ճամբէն ու ահա Հայաստանը կրրկն Սրեւելքի դրախտը պիտի ըշլայ: Կեցցէ դրախտ Հայաստանը:



ձեալ իտեալն վեհագոյն ոռ օրբագոյն փարելի այդ վեպրամն զիւթական այդ դիցուհուն, որ պազպատ սրանք ով, երկաթ նյրանով կը քայլէ, կը սուրայ թէև վիրաւոր, թէև որանոր բայց միշտ իր պղնձեայ չալակին տուած բեռը. Բնոմը որ ուրիշ չատ աղջեր տար տակ կքուելն վիշտուել ու անհետու ցեղ, իր կորովը անտեղի տալի է օրպէս մի հսկայ ու հուժու կու. Կողերով վիթխարի լեսմը, որուն վրայ ծեծուելն կու դարաւոր շիթերն անձրևի խոցտոեր են հատիկներն կարկուտի, ու շառափներն աելատարսփներու չեն կրյած զինքը փիսրել ու կուլ ու փուլ տալ, Մարտիրոս ժաղովուրդ-թը, որ իր զլուխին տեղացող անլուր ու անժուր հարսուածներուն, անտուելի ու անզատմելի հալածանքներուն առջեւ միշտ կնուգուոյն ու միշտ կանգուն մն սցեր է, և չէ զիջած ու շիշած ո՛չ ՚իմոնարհ, և ո՛չ ՚իկոր: Նահատակ ցեղմը, որ իր կուրծ քին մխուող գաշոյներէն ու եարաղանեներէն չէ ուարսուացեր ու արեան, ծոլացումները զինքը իր նպատկէն չեն կտանցուցէր ու ցուրտ ու կորթ հովին կլափը զինքը իր հաւատքին չէ մերկայուցէր. ու Քանիք են Եղիշէները, որոնք զրիչ ՚ի ձեռն իջան Յարտագ, Աւարայր, Արարայ Միջակետք Սուրբիայ, Պոնտոս Կիլիկիայ, Խանլը Զայ, Ալիս ու Ճորոխի գետափերը, Եփրատի, Տիգրիսի Թօսխանի, Հոռանուանելը մկրտելու, զրօշմէլու Կեանքը, մահը, հաւատը Վարդանի ու Վարդաններուն: Ու Քանիք էին որ լուսնի լոյսով, ոնքուն աշխով պատուական Հայուն ոսկեթոտիքը կը հուքէին, մայիսի զուարթ ցողովը ցողելու անսնց շիրիմները: Ան կը քալի նեղ նահատակներուն անշանազան շիրիմները: Ան կը քալի զետ կշտապէ անապատի աւազուտքներէն, ամայի վայրէրէն, կ, անցնի սրնթաց դետերի հուանքներէն, ձորեր ու լեռներ իր ուաքին տակառած ան իր ճամբուն ճամբորդնէ ուան կարհամարէ: իժածին թունաւորումները երկսայրի սուրերու խոցուածքը, կատղած բորենիներու, գաղանացած վայրինիներու կնուակու լափիիցումները, որոնք լորշութեան, լրբութեան

Խօսուած Ս. Աստուածածնայ եկեղեցիին մէջ Վարդանանց Տօնին, եւ նոյն պատմաւ կան Մեծ Օրին որ բոլոր Դաշնակցաց զօրականներուն, ժողովրդեան ներկայացուցիչներուն ու բոլոր Հայ ժողովուրդին ներկայութեամբ հոգեհանգիսը կատարուեցաւ պատերազմին նահատակուող Դաշնակցից ու Հայ զինուորներուն ու մարտիրոսներուն:

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՔԱԶ ԵՂԻՇԵՆ ԳՐԻՉ ՚Ի ԶԵՐԻՆ
ՔԱՅ ՅԱՐՏԱԶ, ԶԱՓԷ, ԶԵՒԷ, ԳՐԷ, ԴՐՈՇՄԷ ԿԵԱՆՔ ՄՈՒՀ
ՀԱՒԱՏ ՎԱՐԴԴԱՅ:

Նոյն անընկճելի ողին, անպարտելի կամքը, անտեղիտալի կորովն է, որ ցոյց տուած է ու կուտայ Հայ մարտիրոս ժողովուրդը: ան իր տառապանքի խորութեան անզունդներուն ու աղմուտներուն, և յուզուած սրաերու, խոռոված հոգիներու, խրյախոր լճերուն մէջ իսկ նոյն ողիովը թրծուած է, ողի մը՝ որ գիտակ միշտ իր ահաւոր ու գարաւոր ցաւերուն մեծութեանը ու սոսկալիութեանը, ու համատարած եղնուներուն մէջ ալ կրկին նոյն ողելարը: Անզարտելի կասքը նահատակուող հայուն հազարեակ տարիներով արեան ծովերու մէջէն որ զեռ կը քերէ կը գերփէ անյողկողդ ու անդաղրում, և քանիք յամառ ու յանդուցն դէպի բաղ-

մարմնացումները, մարդերու յաւիտենական ամօթն ու առանձն են եղած: Այո՛ հազար հինգ հարիւր տարիներ անկման ու կանգման, պէտքութեան ու երջանկութեան դարեր, զուշումի ու վկուղումի օրեր, դարերու չափ նոհատակութիւններ տարիներու հաւասար թշնամութիւններ՝ անց են կացեր քա գլխին հայ ժողովուրդ, բիւրաւոր ձուքեր քաւատութիւնդ քանդեր են, հազարաւոր ճիրաններ քո մարմինը փշաքաղէր ու յօշօտէր, հազարեակներ քո պատուին հետ խալացերեն ու բռնաբարէր, ու քանիներ՝ անթիւ ու անհաւմար քո լոյս հաւատն առնել ուղերեն, հաւատն քո այն պապինական, որ դարերով քու զէնքդ, վահանդ ու ինքդ եղած է ու ամուր պարիսարը որ քեզ ու ցեղիդ. Ազգդ ու երկիրդ պահերէ, այդ հաւատը Վարդանի, որ Եղիշէն քանդակեց ամէն հայու կրանիթ լանջին, վտարական ու աստանգական օրերուդ շատ փորձեցին քու լոյս կրօնէ քեզ անջատելու, քու հօսէդ քեզ խարրադելու քայց գուն, հաւատքը քու վահանդ ըրիը ու կրօնը զրօշդ ու անսպառ համրերութիւնը քու պատնէշդ ըրիր ու ահա ոգուով, կեսանքով, ու մասով Վարդանինը ընտրեցիր: Տասն և հինգ դարեր ետ դառնանք ու երջանիկ վարդագոյն օրերը դարձեալ անպոտած պիտի տեսնենք, Հայաստանի պայծառ երկինքը միգապատ պիտի դիտենք, երեկուայ Մըքան ու ԴշիտնՄըքեւն ու Լուսին իրենց բոսորագոյն վառ զայներէն չիջած ու չիկնած, ամպի ծուենները յոի արցունքի չիթերեն որկ' առուացնեն գեղագիզ բուրստաններու սիրելի մեր Հայրենիքին, ու Տեղեղները եր կանեն յուոթի կանաչ դաշդերէն հասկալի, և գեղանաց ու նազիւազ բուրստաննքը դղեկաց, աւերի ու աւերակի ժամեր եր որ հայ կեանքը կը ցանցէր, սրածութեան ու մըսրածութեան վարմերովիք: Հսկայ զրկից Պարսկառտանը ըրունակալութեան ու երկրակալութեան տեսնովը հբարբած է գոռազ, նենդ ու զեզ Յազկերտի գտնուն հապատացած ովք Հայաստանը մոխրել, ազատ ովքքը գերել, լոյս հաւատը

մարդեղացնել, սրբութիւնները արատաւորել, Քրիստոնէութիւնը իսպառ բռնաջնչել կը տքնէր անմիտ երազներ պարսկի տիրուլ մտայնութեանը, ախտ մը, հիւանդութիւն մը ուսկից կը վարակուին, բոլոր երկրակալք ու բռնակալք: Յաղթասակող Քրիստոնէութեան Պարաւոթիւնը Յազկերտի և իր արբանեակներուն անուշ երեակայ ութի ննէր, զի աւանոնք թափանցած էին այդ յաղթանակող ոգու ուժին, որ էր Արեմտեան քաղաքականութիւնը, զորս Հայերն Աթէնք Կեսարիայ ու Հոռովազ ներմուծած էին ու կը նէրումէին ոսկեդարու ոսկեծին մոքերուն: Յազկերտ այս ամէնը կը գետէր կը հաշուէր զեպւկ առթին, այդ էր ոչնչացնել Հայ ստանի մէջ Քրիստոնէութեան ոչին: Ունէշ զարի մեծ յառաջդիմակն շարժման Արեւոտականութեան ու զիին արդիւնքը եղաւ հինգերորդ գարսւ մէջ տեղի ունեցող Վատերալմը Շաւարշանի գաշտին վրայ. Ճակատ վարդանանց Պատերալմը Շաւարշանի գաշտին վրայ. Ճակատամբ որ ոչ այլ ինչէր, բայց Քրիստոնէութեան ու Պրադաշտականութեան զինուորներուն Արեւելականութեան ու Արեմտականութեան սոսկալի և գրէթէ աննախընթաց բախումը, և չէ թէ լոկ քաղաքական կամ ցեղային սեղմ ու սովորական բնոյթներուլ պատերալմը, Աշխարհի մեծ և վճռական պրտերազմներէն մին եղաւ Վարդանանդը, և որը մնագոյն հարուածը տուաւ Զրադաշտականութեան, և մեծագոյն սատարից Քրիստոնէութեան մած գտաին. զի Վարդանի պատերազմը անխորտակելի պատնէշը, և անպարտելի ճակատը եղաւ Արեւել Կրօնին, ու անպարտելիութեանց խըրամատներուն առաջնեն էր որ փշրուեցաւ ու փոշիազու Զըրամատներուն առաջնայ էր ու գիւանայ մնքենայ ու թիւներ, և բագաչափի ամէն զէծք ու զիւանայ մնքենայ ու թիւներ, և այսպէսով Արեմտականութիւն ու Արեմտաք տպաւեցան ամենամեծ սատին: Յազկերազ նահատակւող զինցազներու պատուական արիւններու հիզմամբը և չնչարարական քովը արբանցան, արբանցան, ու օծուեցան Հայ ու բոյրու եթեղեցի ուսողեցան, արբանցան, ու օծուեցան Հայ ու բոյրու եթեղեցի ներու հիմները: Հայուն զոհները անթուի էին առաջ թէ

վերջ Վարդանաց Ճակատահարտին, և սրանք չէին որ յաղթանակեցին. ու Հայն այդ ճակատամարտէն վերջ վճռականորէն և անոկղի առաջ օրէն դարձաւ Արևմուտքի ու Արեմականութեանզինորը, և միսմինակը տանելու համար խաչակրութիւնը, որ շարունակական մարտիրոսութիւն և անկասելիօրէն նահատակութիւն կը պահանջէր. Վարդանը ձինգերորդ դարուն անընկճելի ողին ու անլիճելի հերոսը եղաւ Հայութեան, Ան պահճացուց զրօշը Հայկական և ուղին Մարտական. Վարդան ինչպէս յանդուգն ու խիզախ զօրավարմըն էր, նոյնչափ քաղաքագէտ մը քաղաքական հարցերու շուրջ ջերմուանդ հաւատաւոր մը Քրիստոնեութեան պաշտամոնքին, քաջ կշռած էր թէ Պարսկի յաղթութիւնը պիտի ըլլար Արևելականութեան յաղթանակը, ու այդ յաղթանակը ինչպէս անցելոյն ներկայիս ալ յառաջդիմութեան թշնամին չէ՞ Վարդան ոգիմը էր զիւցազնական և շունչ մը հրահրական, որով բոցավտուեց, հրդեհնց անսահ կտրիմները քաջազանց, որոնց սուրերու ճօճիւնին տակ վիշնային հսկայ ամբարտակները նիւսարաւորախ և թափն ու գրահը հայ մարտիկներուն գոռողին դահը կը սարսէին. հոն անմօսացնաւարշանին զողին նորահրաշ պասկաւորը, Կարմիրն Վարդան իր վարդագոյն արիւնովը եկեղեցին կը պատկէր հոն խոհական խոհնմութիւնով խոհնմացած Խորենը խաչեց ելոյն վկայն արեան հեղումով պսակուեցաւ, հոն ներկնային լոյսով լցուած քաջ Աստրակը բոսորային կարմրութիւնով Ֆրանեցած, ու անմարմնացած Երորդութեան վառքը երգեց, Հոն սրբափալ հանգերձով ոճնուող Հմայետիկը որդիին չարշարակից ըլլալովը հոգւովը յաղթեց պատերազմին. Հոն վարժանորին տաճար Ելորդութեանը տաճար եղած տէրունի Ս. Կոորհուրդին տուն ու տեղի ըլլալու արժանացաւ: Հոն վեհ Վահանը խաչին նշանը իբր փրկութեան առջաւարտ զլուխը դրաւ և խաչեցելոյն վկայ եղաւ: Հոն յանկալի Արսէնը սրբութիւնով ճռխացած, իմասզութիւնով պայծտուացաւ:

Հօն ղլուխն ու աւարու մարտիրոսներու Գարեղին նահոտամութեան բրաբիոնը լնդունողներուն յառաջադէմն եղաւ: Եւ այսպէս ինկան մեծ նահատ սկները մեծ պատերազմին ու մեր մէջ պ'տի մնայ յիշատանկներու ալ մեծը: Ու ո՞վ էր այն որ ընդ լուսով պրաբանքի էր ելեր. Տղմուաը տըդմուտցած արհան հոսանքներէն կը հոսէր դժգմած ու դաշտերը Աւաւայրի կալացած զիտապաստ ինկնող պատուական քաջաց մարմիններովը, Եղիշէն էր որ յուշիկ կը քալեր գրիչ ի ձեռին կը խուզեր ու կը յուզուեր, գէզեր կային սազաւարտաներու, սուրերու, վահաններու, մարմիններու նիւղակներու, Լումնի Լուսովը, հոնդիններու վայոցովը, վիրաւորներու հոգեվարովը, նահատակներու լուսափայլումովը պահիկ մը շուարուն ու սարառունե սակայն կրգբէր անմահներուն կեանքը մահը ու հաւատը, հաւատքը ապառաժի ու կրանիթի որ հայունը, եղաւ Վարդանի օրէն, անխախտ անսասան հաւատա, որ հայուն ոյժը եղաւ գերազօր ու հրաշտզօր, ու այդ զօրութիւնը չէ՞ որ հային առաջնորդեց վերջին ամենս անլուր ամ նոքիշային եղեռներու դէմ ալ պնդանալ զօրանալ ուայսօրին արժանանալ այդ հաւատի ախոյշեանին վեհ յիշատակը տանելու աւելի փառաւոր աւելի աղատ, ու այդ հաւատը ամէն հայ իրեններուն սերունդէ սերունդ թողժաւանդ թողնէ, եղէ այդ հաւատի ճանրան արիւնով ալ ներկուած լինի, այդ պիտի առաջնորդէ միշտ յաղթանակին: Եղիշէն թող քանզակէ հայ ժողովուրդին սրտին կեանքը Վարդանին, այդ անձնութեան հերանքնէր, թող քանզակէ պինդ Վարդանի մահը, այն զիտապաւած մահնէր անմահ աթիւնը, այդ մահը զիցաղուներու կեանքնէ: Յաշարհի և պատմութեան մէջ եղաւ մնալու յատկացու ած այս թոււականը Վարդանանց անա ծնունդ տուաւ թոււականիս ալ, որ եղական պիտի մնայ մեր պատմութիան մէջ: Ինչպէս դաշնակցած մեծ յաղթանակը ընդհանուր պատմութեանց մէջ: Վիշտն ու ուրախու-

թիւն, յում ու խնդութիւն, պարտութիւն ու յաղթութիւն, յում ու յուսահատութիւն ու ամենը ձեռք ձեռքի տուած, կուշտ կշտի անբաժան քալեցին 918-949 տարիներու ընթացքին քալեցինք, տիսուր օրեր, զառն վայրինանիր, սարսափի պահեր, որոնց մէջ մօցած վարդանն ալ ու իրենց միշտակնուլ, մրտերնու վշտով ու թախիծով, հոգինիս սեռի ու սուդով լցուած էր Հայատանն ողջոյն տակաւին թարմիր նահտակաւմին ու խողխողումին մէջը այնքան մորմորքեցուցիչ պատկերներովու ողբերգութիւններովկովկասէն ց'Արագիտ, Կասովին ծովէն ց'Միջերիրական և ահա ամենապատուական սա բոլիխ, ալ կարենանք ազտաղրումի գինս արրուքովն, անուրչ թէ լրջուց: Հայ, ժողովուրդ հինգ երկար գարեր .— ու այս հինգ ալ երկար տարիներ քալեցիր կեանքի փշոտ ու փոշոտ ճանբաներէն, բայց ոգի մը էր քեզի հետ քալողը, ու այդ ոգին վազուան կեանքի յոյսը, տառապանքի համբերութիւնը, ու հաւատքի հետ նոյնացած մտքի ու բազկի տշխատութեան ուժն էր, ամենահայաջինջ շրջաններուն ու տարիներուն մէջ այս երեք հոգեկան հոկայ ուժերը հզօր ու կենդանի, ջարդուսդ, սուրի հուրի մատոնուղ թափառական ու հալածական ելոզ հայ ցեղին կեանքին ու կինդանութեան ջիզն են եղած, հողիր ինչ գերմորդկային արիութիւն մը է այս, և կեանքի ինչ վսնմազոյն փիլիսոփայութիւնը յոյսով ցնծալ բներիր կառնապէրս արտասուելու ատեն, աշխատութեան լծուիլ նեղութիւնը հոգեկանքին մէջը, զուլումի ջարդի շարդի շարաւակակումին ալ զրկանքներ հալածանքներ կրել ու աղօթեկ՝ երգել տքնիլ, Զանալ կեանքի յարաւեւ պայքարին ու կոռին մէջ: Հայ ժողովուրդ քու ցեղիդ աղգիդ սկզբունքն ու բաժինը այս է եղած, բնատոնմիկ, ինքնազրոշ յատկանիը, ուր կը ցոլայ նկարագիր մը անկեղծ ու ինքնատիպ, այս ստեղծագործ ձեռներ, աննկուն ոգի, բովանդակ մեծութիւններով կենդանի, և ահա այս կենդանութիւնը որ

մեր ազատութեան պատճառը եղաւ: Զէ թէ մենք այլ ազգերուազինք չըպիսի մօռնան խաղաչարչար հայ ցեղիննահասատակութիւնը, յանուն Քրիստոնէութեան, յանուն արդար գատիմը, ու մենք պիսի մօռնանք Վարդանը ու Վարդաները, այսօրս պատմական ու պատուայան կը տօնենք անմահանիրու յիշ առակը Սւարային ու Արարային 1036 Վկաներունը ու մէկ միլիոննը, մահարեմի մը առջեւ ենք, այս մեր քաշերունէ, հերոսներունն է Վարդան Վահաններուն, Խօրէն Հմայեակներու, Արսէն Տաճարներու, Արտակ Մարեգիննրունը, բոլոր պատերազի մէջ ինքնող, զնատանենրուն մէջ մարող, կախագաններուն ձօնող, կառափատներուն զիխատուորն գաշտերուն մէջ հրացանազարկ եղաղներաւնը, ինչու սեռի կն պատեր սեղանները տաճարիս, բնշու տիսուր է մթնոլորտը Եկեղեցին երբ անոնց հոգերը կը խոյտանլուսեղէն երկինակամարին տակ ամենն ալ պատկուած, ամենն ալ զանինեղարդ տաճարներու գմբէթէն Աստուած, մը իջեր է հայ քաշոյ արեան հոտոպումին ու երկնից զունդ գունդ երեշտակին եղար երանած երբ երկրաւոյները երկնաւորներ են եղաւ, փառք հաջոր փաւաք նահատակ հոգիննեցուն, և երանի ու բիւր երանի մարտիրոսաց յիշատակին ինչպէս Վարդան անց պատերազմ, եղակա, էր և այսօր ալ եղական է ու պիտի մնայ, հոկայ հզօր Սլպինին զաւակները հսս, առպեսուկոն աղզին, աշխատութեան ռահվիրայ եղող ֆրանոացին որդիները հսս, Բատացիին, ու Ամերիկացիին, յաղթաւ ակող զըսրաշները հսս վէտ վէտուն, միծ ու կենդանի վկայքը մեծապանծ գաշնակցած մեծտպանծ յաղթանակին ու մը բուռ մը կարիճներուն ալ կարիճ գործերը անվեհներ յաղթանակները չեն տար արդեօք մեր սրտերուն հպարտութիւն մը, իութիւն մը զոհութիւն և անխառն բերկրութիւն մը մեր ցաւիկոտանքին պահերուն ապրիր հայ ժողովուրդ Վարդանի ոգիովը, վերածնիր անորիկանքովը, աղօթիր ու հաւատաւորիր անոր հաւատաւովը, ու պաւր երտագիտութեան բաժին մե-

Ճաղօր դաշնակցած , որում էլ պարտիս այսօրուան ազատագործում ու բաժին քուկիններուղ ու որոնց նահատակումովը կեանք ունիս այսօր , գնանք մեծ թափորով մը պատմական դէպի գերեզմանատառն աշխարհս արարատա թողի իմանայ Հայոն նահատակութիւնը ու մահը . դիտնայ թէ հայք մեռնիլ զիրք ապրելու հնամար ու տիտի ապրի , զի ապրելու համար ծնած է Եւ զի Աստուած ընդ մեզ է Սյո՞ գնանք մեր նահատակաց շիրիմներուն սրտովինս աղօթինք հոգիովնիս վերանանք պահ մը անոնց հետ վայրկեան ը անոնց Ս. յիշատակովը , օրհնենք անոնց կեանքը զովինք անոնց անմահ մահը , ու ըսկնք յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի : Խնդրենք Մասիսի գագաթին իջնող Աստուծմէններկնային հանգիստ հայ նահատակաց ու չողոր նահատակաց ալ , որոնք այս մեծ պատերազմին իրենց կեանքը ընծայ տուին աղնիւ փառապանձ Ագգացը : Երբեք չպիտի մօսցուի մնծայարդ Քօլօնիլ Պ. Պըուէմօրի և իր ազնիւ տիկնօջ շատ ազնիւ վերաբերումը հանդէպ հայոցս ու մանաւանդ այս պատմական սգահանդէսին , որ և խոկ Քօլօնէլի փափուքովը ու կարգադրութիւնովն է որ տեղի կ'ունենայ այդ թափօրը դէպի՝ գերեզմանատուն , մեր խորին ու անկեղծ շնորհակալութիւնը ողատուական Թրանսացիին և Թրանսացունին :

• **K.** *Quodcumque enim in multis et variis modis admodum
quidam inveniuntur quae sunt in aliis non sunt in his
quibus inveniuntur. Quodcumque enim in multis et variis modis admodum*

Տիկնաց Միուրեան մէկ հանդեսի
մէջ խօսուած Առաք:

Աղջիկը Տիկիններ ու Օրիուլներ

ԶԵ ցնծութիւնով լեցուն ենք ամէնքս ալ երբ 1919
թուակիանը մեր երջանիկ թօւականը եղաւ և 915. 916. 917
ու 118. ի տնցեալի մուայլ սև օրերն անցան, նախափ դժխմ
մանտ ու թունոտ վայրկեաննիբը ալ չեն յիշեցնէր, այլ
ազատազգաւթեան լուսաշող ըրջան մը, ազատաւթեան կենա-
ռունակ մթնոլորտ մը կ'որպաէ հայտն երկնակամարը, աւրիէ
խաղողութեան Աստուածայիս ուրդաշնակութեան թագը-
ութեանները հ'ափոփեն, կամոքին զմոյլելի օրեն բո, որ համբ-
անգը արհաւրալից ու սրանքը արթնուից, Հանդէսուիմ համար
հոս հաւաքուածենք ու սարքազները Տիկիններ ու Օրիոր ն ք
են, խոր ու անկեղծ չնորհակալու թիւն և ջերմին ու հուլին
շնորհաւորում, երբ շատեր դիմաւերու վրայէն անցած, սի-
րելիններու ազնակուոր սակներովք Գիմիկանձ ու անուշ ու
իրենց տաժանքու ու տառապած կեռնքի զժիսեմ ու ուսու-
թաւառութիւններէն նուազու ու շատեր կծախացած, սո-
կայն այսօր փութացած նն հօգ, նոս ցոյց տալու հոմար ին-
հայ կեանքն ալ իր մասուան ձօրերէն, գերեզմանի խուրբէն
քամնաց ու տպրոյ նորի ուր է, ու այդ ոգին նոգի տառած
կը շաղազդի հայ հանդէւէ ու ճարիչուի, գրին ու ծայրին:
Մուրբ ու նուրբ առեղջակործոց շանչ մը կ'ազեւորէ կարծես

Կիլիկիոյ խոր ու լոին պարապութիւնները, ուր հրաշազարդ ու վեհազարդ փթթումով մը պիտի վերածաղի՛ ու ծիր և բխդի հայ նոր վսել կեանքը, միշտ կենդանի, և մշշտ առոյգւ Հայ տիկիններ մինակ դարսուս արդիւնքը չէ հայ կանանց պործօն մասնակցութիւնը եւ պատմական դէպքերու ընթացքին. չէ շատ հին ու տարեւոր է անոր զործօն կեանքը ու կարեսը, և վեր երեւումը ու փայլումը հասարակական գործերու ու գործունէութեանց մէջ: Հայ տիկինը ու օրիորդը անվիճելի պատմութիւն մը ու անհերքելի վկայութիւն մը ունին ելուսաչող դրօշմմը իրենց ճակտին, որը՝ գարերէ ի՛վեր կը հոսէր ու կը յորդէր ու այդ էր համբաւեալ ու հոչակեալ համեստութիւնը, որուն առջեւ գաներ ու արքաներ, երկրակալներ ու բոնակալներկը խոնարհէին շիկնած ու պարտուած, ու արգեօք այսօր այդ բարձրութեան ճանրէն՝ իվեր չպիտի մազլցին: Հայ օրիորդ ու կին ու գուն անօրինակ տիպարը նախնի այդ պարկեշտութեան չես վերցուչերօ թէ այդ թանկ ու փառք հարսաութեան(պարկեշտութեան)՝ իխնդիր քանի վոներ ու կեանքեր իսպաս զրիր սրմնք բիւրք բիւրց էին ու անոնց Սուրբ անմա: յիշատակը մեծ զրգիւը ու ճանապարհը ըրպիտի՞ ինի դարձեալ հոն քալելու ու համելու: Խնչպէս Հայոց լեռներ ձիւն ծածք ու սարերն ու լանջք ճերմակած քօղարկուած, հայ կնօջ սիրտն ու լանջն ալ սրբութիւնով ու անմեղութիւնով ծածկուած էր, անոր աշերը սեղորակ քա. բութեան երկու վաս լապտերակները շատ անզամչոր ու մի նայուածքներն իսկ կը չբացնէին, ու քիչ չէին որ ազի սրցունքներու ծովակներ դարձած կը մարէին, կը զովացրնին դառնացումի տենդով հրատապ սրտեր ու հոգիներ ու կը թրջէին այնչափ գուգուրանք ու խանդազատանքով հողուըրտիքը իրենց սիրասուն որդեկացն ու հարանցը և օրենքեաց, կը հոսէին աղորմակ ու մեղրորակ շիրիմներուն անոնց, որոնք չարչարանքներուն էն' սոսկալին ու էն' ահոելին կրած էին: Հայ կինը ու Օրիորդը հուատքի խորհրդանը-

շաննէր ու ան երեած, շքաւորած ու հաւաս որած մինչեւ աննասւիրաւթեան, անձնուրաց ութեան ու նահատակ մարտիրուութեան ովատմութիւննին մշանջենական ու տիեզերական թրիստօսի թօւականէն նայն այն մարտիրուսպրութիւնովը ու մինչեւ դեռ երեկ ու այսօր նոյն նահատակութիւնովը. ծովիր իր մնյան, դաշտեր իրը մագուզաթ շատ անբաւական, և խիտ անապաներու փայտեր շատ նուազ զրչի համար, որոնք զրէին, դէէին ու տաղէին մէն մի շարքը պատմական ու պատուկան սրբազան այդ յիշատակներէն: Հայ կինը մարմնացումն է ընտանեկան սրբութիւններունու խաղալու թեան: ոգէտքէ պարտաւորի կրկին այդ պարտաւորութիւնովը ու նուիրումովը, քակուած, քնքմուածաներնու սրբութիւնները կանգնեցնէ: Հայ կինը կրօնքին անձնացումը և չերմնուանէ երկուղածը թրծուած բարեպաշտութիւնով, և աւանդական պահապանը մէն մի պաշտամանց, թող ներկախո ալ ցոյց տաչ այդ պաշտելի ողին, խնկիլի հաւատքը անգին կրօնին: մաքուր բարոյտկանին որ հիմքն է ամէն բարեպաշտութեանց, թող ցոյց տայ սանդուխտի, զարմանդուխտի, Շուշանի Կատարինէի, Շաքէի, ու Նազենիի ջինջ հաւատքը ու բարձր ոգին: Հայ կնօջ և օրիորդի սրտին մէջ ջինջ սիրոյ ու անկեղծ յարգունքի և սրբազան պատկառանքի շուրջ պէտք բուրումնաւէաի ու բոցարձարծի. զի հայ կնօջ սրտին մէջ ծով մը կայ գորովի և հոգիին մէջ սկիկան մը յայիս. սա չէ որ պահնեց հայ ընտանիքը, ցեղն ու ազգը և Արևմը չէ ու ծաթած ընտանեկանութեան խորը, հուը ու լուս աշերէ բանկուն և այդ համեստ, պարկեշտ խորանին վրայ Արեւելք մը հրդեհած և Արևմուտք մը բարբառած: Հայ կինը իրը ծընուն պահապան հրեշտակը եղածէ զաւակացը, հաւատասրիմ ընկերն ու գործակիցը ամուսոյն, տան ու ընտանիքին, աշխատաւթեան մարմնացումը դաշտին ողին, իր խոնարհութեան մէջ աւելի բարձր, իր համեստաւթեան մէջ աւելի փայլուն իր պաշտմունքին մէջ աւելի երկնամերծ: Զա-

պիմիմ մօւնանք բանելու նաև թէ Հայ կին ու Օրիորդը չէ թէ
ու կիրենց տաւնին ու գիւղին, աւանին ու քաղթին մէջ
վակւածու առանձնացած են, և լոկ ընտանեկան հոգերով
դրադուած, այլ հասպա անոնք ամէն դարձւ մէջ և ամէն
դէմքերու ու յեղաշրջմանց գործօն մասնակցութիւն ու-
նեցած են և մնծ ազդեցութիւն գործած ու ներշնչած, և
համարական դորերու մէջ ընդարձակ գործառնութիւններ
և աշխառու գերեր կատարած են. ՚ի հում նախարարա-
կան տներ կառավարած, պատերազմիկներու խրատու հղած,
և լիրջին յեղափոխական շրջանին անազին ժառայութիւն-
ներ մոտուցած, իրենց անձնուրացութեան ու անձնազոհու-
թեանց մէջ աւելի յանդուդն ու խիզախ եղած, ցեղի ու
տպագի որրա լան աւանդութեանց պահպանումին ու սգորումին
մէջ աւելի կորով և աւելի բուռն ժէսթ մը ցոյց տուածեն,
զրիթէ հաւսար քայլերով բանդ ու զնան արհամարհած եռ
խաչն ու գողգոթան ընդրկած, ճոխ ու շոայլ, մեղկ ու
հեղդ կինցաղը անգօսնած և շացուցիչ համբաւ, հարստութիւն
անդոսնած, աշխարհ, ու երկիր սարսկցնող բանականեք
արհա աւրհած, կրօնքի համար մեռնիլ պարծանք, իսկ Աղջի
համ սր կեանք տալ փառք սեպածեն, Այո Հայ կինն ու օ-
րիորդն ՚ր շատ աւելի դառն ու կրկծալի օրեր անցուցած են
ու իր պատմութիւնը ատով տողուտծ, ու երբ այս յուշքեր
զանկերու մէջ կը յառնեն հոգիները կը պարուրին հոծ տա-
ռապանքով ու կակծով, բայց երբ նախնեաց ոդիքը ծընին
կրկին նոյն հաւատքն ու պաշտամունքը և քաշաց կեանքը,
կրկին պիտի ունենանք երջանկաւէտ օրեր ու տարիներ ու
ըրուան սա պահս սրբազն ժամ մը չէք համարիր երբ վե-
րապրոզներս պահ մը մուցած անցեալի մահանոտ օրերը և
ցաւի մտալկումներէ և գաղանաբազէ արհաւիրքներէ ձեր-
բազատած կենսածին մթնոլոր ումը չնշովը օծուն, Տաւրոսի
աղջատ լեռնաշղթաներուն դէմ յանդիման նուրիուած ենք
վաղուան փառաւորումն, և անցեալի սուրբ յիշատակներուն
պահնացումին եւրուսներուն ու նահատակներուն, որոնք Հայ
պայմարին զոհարանին վրայ արհաւիրքի, դժոխքի այն ու
օրերուն հայ ըլլալուն մեղքը քաւեցին, քրիուսնեայ ըլ-
լաննուն զինը վճարեցին դաշտերու ծոցին գիտապաստ, գետ-

գծւ խորքին խեղդաման, ծավերու ծոցին կէտակուլ և ինք-
խօրտաներու բացուածքին արին լուայ, ու ասանց հատա-
կոառներուն արքազմն ժառանգներուն հողովը ահա պար-
տաւորուած պէտք է ճարտարուորին քամինամէնը ընկու նուի-
րական ու սրբազն պարտաւորութիւնով, այս արկին
բական ու սրբազն պարտաւորութիւնով, այս արկին
պէտք է րորու սնուէր նուիրուիս սրատվկ, հօգուվկ ու
պէտք է րորու սնուէր նուիրուիս սրատվկ, հօգուվկ ու
ծարտար ձեռներուլդ, սրբելու հիւսկու, դիզելու գարծելու.
կարելու, լուալու այն ամենովը որ հայ մը աւելի ապրեցնեէ
կարելի և քու Բագրատունիթաքուէիքդ ու Ռուբրնեանց նշ-
խանուհիք քեզ օրինակ, որոնք աղքատին, ու թշուառին
զինուորին ու հիւանդին իրեւ հիւանդապահուէի կապա-
սարկին ու շարաւալից վէրքերէ պէտքանք, և արարակիսիք
հիւանդութիւններէ գարշանք չին զգար, դուն շատ ու
շատ պատրաստ ես քուկիններուգ հոգւովը բեռնաւորիլ, ա-
նոնց զտուովը սզաւորիլ, անոնց տխուր պատկերներուվը մը-
առնոգիլ ու անկումներուն արտասուել. բայց միթէ աառնք
բաւական են ո՞չ ո՞չ այլ վեր կենալ, յոտին կանցնիք.
գոտեւորիլ ու աշխատանիլ անդադրում, անհատնում մինչեւ
այն օրին երբ հայ տիկինն ու օրիորդը իրենց երբեմնի պահ-
ձալի կեանքին ու օրիորդն են հասել, ճարտարուեցէք կոր-
կին ու օրիորդ և նահատակի լուսապակներ զետեղեցէք կոր-
կան աւելի տաք ու ճաճանչաւէտ Սրել չողացուցէք անոնց
սառած ճակատներուն, որով բալոր մեռելութեանց մէջ
կեանքով բեղուն, շէն ու հայաշէն բարոյակու ու նիւթա-
կան ընալինները կանցնուած տեսնուին, և խոպանացած ու-
եան ընալինները կանցնուած տեսնուին, և խոպանացած ու-
բարազմ սրտերու ու զաշտերու տեղ յութի բերրի անդեք
բարազմ սրտերու ու զաշտերու տեղ յութի բերրի անդեք
երեւիւ Հայ արկիններ դուք այս հանդէսովը մեղի մնծ յոյս
կը ներշնչէք թէ կակծու պիտի ըլլաք նոր եւանդ մը, նոր
աշխատութիւնով ջանքով նոր կեանքը մը ապուիլ ու ապուեց-
աշխատութիւնով կամ ապուեցան անկում գլորումներէն նոր ցողով
նել, մախրոկոյտերէն, անկում գլորումներէն նոր ցողով
աւելի ատոք հասկեր խրձել հայութեան կալին ու կութիւն,
վատ ու եւը թէ հայ կոսջ ու օրիորդի փափուկ կութիւն տակ
պիտի ըւրբաթի կայձն ու խայց նախնի մաքրութեան, բարձ-
ութեան, ու այդ երրորդութեան Մարտին վրայ պիտի պա-
տարագի շուշանագել ողին, ուոկից հաղորդուզներ յաւիսե-
տարագի շուշանագել ողին, ուոկից հաղորդուզներ յաւիսե-

ՎՐԻՊԱԿ

1.9.	807. Սիսէ	ՈՒՂԵԳ
4.	7 վատայ	վատան
6.	8 հաղար	հաղարներութ
7.	24.	և
8.	6 առիւծինի	առիւծենի
8.	8 բայաճաշանչ	բայաճաշանչ
9.	2 ստոնձումը	ստոնձնումը
11.	9 տղիախն	տղիախն
14.	26 պետքերի	պէտքեր
12.	9 խնդացան	խնդացնէ
13.	2 հայո	հայու
15.	31 մաշկեակի	մաշկեակի
16.	13 ենրոզ	ներոզ
19.	12 անցեա	անցեալ
20.	17 չել	գի
22.	27 կարավնաբանը	կառավնաբանը
23.	22 ապրելուի	ապրելուի
24.	15 բանապետոթիւններ	բանապետութիւններ
24.	24 Ածելեան	Արկելեան
24.	25 բորբանչեր	բորբանչեր
24.	31 վըրական	վըրական
26.	18 արտերը	այտերը
30.	25 շարուկակի	շարունակի
32.	8 գնազուգէզ	գեզուղէզ
34.	14 շեշտուած	շեշտուած

36.	28 ներկու	ներկան
37.	3 տգաթոնքեղուներ	Ագաթանքեղուներ
39.	5 Մարդը	մորդը
39.	6 նոյն	հոյ
39.	23 գատերազնին	գոտերազմին
42.	14 պառձնութեան	պատճնութեան
41.	15 կարարելիսւթեան	կառարելութեան
42.	16 գանեմն	գաներն
43.	26 ձմեւի	ձմեռի
43.	27 կը դողացնէ	կը դողացնէր
47.	30 խողի	խողի
47.	7 աւ	աաս
47.	20 կոսկուակեսուն	կոսկուակեսուն
48.	7 Նաւրոսի	Տաւրոսի
48.	20 միօրենակութերու	միօրենակութիւնը
48.	21 Զէպէլիւնանար	Զէպէլիւնանար
51.	18 խնկարէլր	խնկարչոյր
55.	5 գէլուած	գի զուած
57.	5 կատարնեցովը	կատարնեցովը
57.	23 չեզւտ	չեզոտ
57.	34 գորգեռներուն	գրուռներուն
58.	9 քազըը	քազը
58.	13 իի	իր
58.	32 բորոքն	բարոքի
59.	3 նար	նառ
59.	8 ինչպդ	ինչպէս
60.	14 աւքին	ամինին
60.	14 յաղթողի	յաղթողէ
62.	4 պապերպ	պապերպ
62.	11 գանձկալի	զանձկալի
63.	14 ըշայ	ըշայ
64.	1 բազցեղ	բազծացեղ

65	1 իսեալն	իսեալն
65	1 ոռ	ոռ
65	9 այլատարավիներու ակդառարաֆները	
65	11 հոգ ստուած եւ և հատածներուն	
65	18 մերկայուցեր	մերկայուցեր
65	22 զրոշմէլու	զրոշմէլու
66	12 ցեղեւ	ցեղեւ
65	25 բաւրաստաններու բաւրաստանները	
65	26 գեղանաց	գեղանաց
65	28 մրածութենմա	հրածութենմա
67	1 մարդեղանել	մազզելացնել
67	18 զրեթէ	զրեթէ
67	28 ստատից	ստատից
67	32 անթուելի	անթուելի
68	1 վաշգանաց	վարզանաց
68	24 Ատրոկը	Արտակը
68	25 ծմրանեցած	ծիրանեցած
68	28 երսրզութիւն	երրորդութիւնը
68	32 իմասզութիւնավ	իմաստաւթիւնով
70	5 սարոսի	սորտալի
70	23 զանապէրս	զանապէս
70	32 մնեուխիւններով	մնեութիւններով
71	29 իութիւն	տրիութիւն
72	4 աշխարհ	աշխարհ



ՀԵՂԻՆԵԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ԳԻՆԵՐԸ

1. ԺԵՐԱՅՐ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ	6.20	Պ.Բ.	Ա.Հ.
2. ՀՈՎՈՒԵՆ ԽՈՍՔԵՐԸ	3.	ո	ո
3. ՀՈՅ ԶԵՆՔՈՐԵՆ	20	ո	ո
4. ՀՈՅ ՊԱՆԴԱԽԽՏԵՆ	1.20	ո	ո
5. ԳԵՂԵՑԻԿ ԱՍԱՑՈՒԱԾՐ	6.	ո	ո



Մ Ե Մ Լ Ո Յ Տ Ե Կ

- ԱՏԷ ՄՈԼՈՒԹԻՒՆԵՐԸ
- ԲԻՆԿԵՍՆ ԳՈՒԺ
- ԿԱՐՄԻՐ ԷԶԵՐ
- ԳԵՂԵՑԻԿ ԱՍԱՑՈՒԱԾՐ. 1000-Բ. Պ.Պատկ.



ԳԻՆ 35 ՂՐՈՒՇ ԹՂԹ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0397933

